

# ՄԻԱՆ

ՀԱՅ ԱԽՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՈՀԱԶՈՂԱԿԱՆ ՀՐԱՄԱՎՐԱՋՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

---

Ն Ո Ւ Շ Ր Ձ Ա Ն

Զ. ՏԱՐԻ - 1932



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՒՔԵԱՆՑ

ԵՐԵՎԱՆԻ ԱԽՍԱԳԻՐ

# Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Զ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇԲՉԱՆ

1932-ԱՊՐԻԼ

Թիվ 4

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԶԱՏԻԿ ԵՒ ՑԱՐՈՒԹԻՒՆ

Հին և նոր Տոմարները հինգ եօթնեակներու անջրապետով մը կը տօնեն այս տարի Զատիկլը։ Ու մինչ մենք այստեղ, Հայ-Երուսաղէմի մէջ, սուրբ տեղեաց իրաւակցութեան հետևանք եղած հասկնալի պատճառներով Հինին հետեւելու հարկադրուած, ստիպուած էինք սպասելու մինչև Մայիսի առաջին առաւոտը, Յարութեան պատմական սրբավայրին վրայ փառաւորելու համար յարուցեալ Փրկիչը, չէինք կրնար սակայն — քաջալերուած մանաւանդ Առաքեալէն, որ կը պատուիրէ տօնական նկատումներով շատ ալ խտրութիւն չդնել օրերուն միջև (Գաղ. Դ. 10) — միտքով միասին չըլլալ մեր սիրելի ժողովուրդին հետ, երբ, զրեթէ ամէն տեղ, տարաշխարհիկ նժդեհնութեան իր բոլոր հանգրուաններուն վրայ, անիկա կը տօնէր Զատիկլը, իր Փրկչին յարութեան հաւատքին միացնելով, ինչպէս միշտ, ի՞ր ալ բարոյական կեանքին յարութեան յոյսը։

Ու ի՞ր մտածումովը մանաւանդ, «զոյիւ չափ» իր ունեցածն ամբողջ իր կրօնական և ազգային հաւատքին զոհ տուած՝ եղերականօրէն ազնուանողի այդ ժողովուրդին զգացումովն էր որ մեր մէջ անգա՞մ մըն ալ կը պայծառանար իմաստի ներքին կցորդութիւնը, զոր այդ երկու բառերը — Զատիկ և Յարութիւն — դարերու երկար տեղութեան մը ընթացքին, երևան բերած էին անոր կեանքին մէջ։

Իսչ որ ալ եղած ըլլայ իրենց կազմական կամ ստուգաբանական իմաստը, յայտնի է թէ Պատեր և Զատիկը Աստուածաշունչի և մեր քրիստոնէական ըմբռնումին մէջ ի վերջոյ նոյնացած են «Զոհ»ի զաղափարին հետ, տօնին յիշատակած պատմական եղելութենէն՝ անցի յուշքէն աւելի, զայն խորհրդանընդ զենումը պատկերացնելով մեր զգացութեան առջև։

Այդ առումին է արդարե որ կ'ակնարկեն կարծես թէ՛ Հին կտակարանի «Զենուլ» կամ «Ուտել» կամ «Մատուցանել զԶատիկ» բացատրութիւնները և թէ՛ Առաքեալին «Զատիկ մեր զենաւ Քրիստոս» (Ա. Կորնթ. Ե. 7) պատղամը։

«Զատիկ»ը, այսպէս, մեր նախաքրիստոնէական Հին Հաւատքէ՛ն թերեւս ածանցուած և յետոյ աւետարանական ըմբռնումով մխուած հայերէն կամ հայերէնացած բառ մը, Զոհի զաղափարն է որ այլ ևս կ'արթնցնէ մեր սիրտին մէջ։

առընթեր յարութեան տեսարանին, որ պատկերը կամ պատկերագրութիւնն է ինքնին՝ վերանորոգումի, վերապրումի, կամ մշտնչենաւորուած կեանքի մը-տածումին :

Ու երկուքը ի միասին — Զատիկլ և Յարութիւն — յարագրուած իրարու, մեզի համար ա՛լ բնազդական դարձած խղճի վիճակով մը, կը թուին նշանակել պարզապէս։ Չո՞ն է կեանքին խորհուրդը. զոհողութեամբ է որ մարդ կընայ բարձրացնել և տեականացնել իր կեանքին արժէքը։

Բայց մեզի, այսինքն մեր ազգային զգացման մտերիմ բերում մը ըլլալէ շատ առաջ և աւելի՝ նախ քըստառնէական ճշմարտութիւն մըն է այս սկզբունքը, Աւետարանով քարոզուած և Քրիստոնէութեան բազմազարեան կեանքին մէջ ապրուած։

Առանց Խաչին արիւնուա իրականութեան՝ անհասկնալի պիտի մնար Յարութեան հրաշքը. ո՞րքան կարուկ և ճզզիս է Առաքեալին վճիռը. «Մեռաւ և յարեաւ» (Ա. Թես. Դ. 13)։ — Ասիկա ըսել չէ սակայն թէ ամէն մահ փառաւորումով մը կը պասկուի միշտ։ Յարութիւն առնել՝ Աւետարանի ողւով կը նշանակէ ո՞չ թէ պարզապէս վերկենցաղիլ, այսինքն նորին շարունակել մահով ընդհատուած զոյութիւն մը, այլ վերապրիլ աւելի հզօր եւ պայծառ, աւելի բարգաւած և հոգեպէս ու բարոյապէս աւելի արդիւնալից կեանք մը։

Յարութիւն կ'առնուն, այսինքն փառաւորուած վերապրումով և զաղափարապէս ու բարոյապէս կը յաւերժանան աննոնք միայն, որոնց կեանքը լի եղած է արդէն անմահութեան յոյսով. այսինքն որոնց զոյութիւնը հանդիսաւորում մը եղած է բարոյական այնքան մեծ և իրական արժանիքներու որ մահը իրենց համար ուրիշ բան մը պիտի չկընար ըլլալ իրապէս, եթէ ոչ թօթափումը անձնական՝ պատահական և ֆիզիզական յատկաւորումներու, տեղի տալու համար հանրական՝ բացարձակ և հոգեկան առաւելութեանց։ Ատոք ցորենահատն են անոնք, որ իշխալով հողին մէջ՝ կը մերկանան իրենց անհատական միութիւնն ու կեանքը պահպանող պատեանէն, ծնունդ տալու համար քանակով և որակով յաւէտ բազմապատկելի ցորենահասկին։

Քրիստոս մեռաւ մարդկօրէն, այսինքն դագրեցաւ պահ մը ունենալէ իր մարդկային անհատական զոյութիւնը, յետոյ կրկին ունենալու համար զայն, և աւելի հրաշափառ իրազործութեամբ արդիւնաւորելու համար իր աստուածային զօրութիւնն ու սէրը իր Եկեղեցիին կեանքին և բովանդակ քրիստոնէութեան պատմութեան մէջ, ծնունդ տալով բարոյական և ընկերային նոր գրութեան մը, որ, իբրև ստեղծագործական նոր կարգ մը, ամենէն մեծ, բարի և ազնիւ քաղաքակրթութիւնը պիտի բերէր աշխարհի, յամբ բայց անդազրում յառաջատուութեամբ մը աստուածացներու համար մարդկային հողին, ու մարդկութիւնը տաժանքներու ճամբէն, բայց սիրոյ և քաջութեան հոգւով, առաջնորդելու համար իր ճակատազրին լրումին։

Խնչալէս իբրև եղելութիւն՝ իր կեանքին մէջ, նոյնպէս իբրև խորհուրդ՝ իր կրօնքին մէջ, Քրիստոսի յարութիւնը աւետարանական բարոյականի համար՝ զերազանց արժէքներով հարուստ մեծազոյն հրաշքն է։

Առանց անոր, խաչը մշտնչենական զայթակղութիւն մը, ու անոր քարոզութիւնը յիմարութիւն պիտի նկատուէր աշխարհի դատումին առջև։

Երբ, Յազկերս կը ծաղրէր քրիստոնէական կրօնը, յայտնելով որ անոր զիրքին մէջէն նոյն խալ կարդացած էին իրեն թէ անով քարոզուած Աստուածը կախաղանի վրայ մէռած էր և յետոյ թաղուած հասարակ մահկանացուի մը պէս, երիտասարդ հայ նախարար մը, Գարեղին, որ Տիգրոնի արքունիքն էր այդ միջոցին, սուրբ համարձակութեամբ մը առարկեց անոր. «Տէր արքա՛յ, ինչո՞ւ սակայն աւելի շարունակել չառուիր ընթերցումը. պիտի լոէիր տակաւին անոր յարութիւնը, իրական երևումները, երկինք վերանալը, երկրորդ զալսաեան խոստումը, տիեզերական յարութեան և վերջին դատաստանին հաւասարիքը»:

Դեռատի հայ իշխանազունին հաւատքը հաւատքն է եղած բովանդակ Քրիստոնէութեան, ու, տեղն է ըսել, մասնաւորաբար հայ Քրիստոնէութեան . . .

Մեր յոյսը չէ կրցած ընաւ կանգ տանուլ և փանան Գողզոթայի վրայ. մեր հողիին նայուածքը անցած սլացած է միշտ աւելի անդին, չարչարանքի և նահատակութեան կարմրութիւններուն ետին տեսնելու համար Յարութեան լուսափայլ արշալոյսը: Մեր ազգային դաւանանքն է եղած մեր կրօնքէն մեղիներշընչուած սա մեծ ճշմարտութիւնը. Աէրը կրնայ վերաւորուիլ, բայց չի մեռնիր երբեք. ափ մը յարդին ծուխն ալ, ինչպէս ամպը, կրնայ ծածկել պահ մը արկին լոյսը, որ սակայն չի կորսուիր երբեք. ճշմարտութիւնը և արդարութիւնը բառեր չեն սոսկ, այլ անմահ գօրութիւններ. չարութեան ողին կամ մեղքը կը յաջողին երբեմն քողարկել զանոնք. բայց ամէն իրադարձութենէ ետքը, անոնցն է վերջնական յաղթանակը:

Ու կը քալենք, յոյսին խաչը մեր ուսին, կը քալենք անդադար, սիրոյ և համբերութեան քարքարուտներէն, զոհողութեան և քաջութեան արահեաներէն, հոգւով ակնկառոյց Անոր՝ որ «մեռաւ և յարեաւ»:

«Փառք սուրբ խաչիդ, ալէլուիխա» . . . մեր քայլերզն է այս սրտառուչ տաղը, զոր միշտ մեր շըթանց վրայ ունիւք. բայց մեր հոգւոյն խո՛րն է նաև միշտ այն միւսը, մեր կեանքին ալէլուն, մեր հաւատքին ցնծերզը. «Փա՛ռք յարութեան քո, Տէր», որ լուռ, բայց խոր և լուրջ խանդավառութեամբ կ'ողգորէ միշտ զմեզ:

Ու մինչ Շնորհալիին քնարը անմահ Հայրապետին հոգետես մտասքանչութեան մը մէջէն դաշնաւորուած յոյզերն ու խոկումները կ'ողորակէ նուիրական կամարներուն ներքէ, կարծես անհուն գերեզմաննոցի մը դանդիսներէն մեղի բերելով կազդուրուած հոգիի մը զուարթ երզին զանզիւնները «Սիոնի որդիի, զարբիկ. Հարսին լուսոյ տուք աւետի, Եթէ վիեսայն նո յարուցեալ, Յաղթեաց մահու իշխանութեամբ. Գայ պըասկել զինզ փառօֆ . . .» ինծի կը թուի տեսնել «յամենայնի նեղեալ՝ այլ ոչ նուազեալ, կարօտեալ՝ այլ ոչ տարակուսեալ, հալածեալ՝ այլ ոչ լքեալ» ժողովուրդը, որ իր հաւատքին առաքինութիւններով արիացած, ընդ առաջ կը շարժի աւետարեր այդ ձայնին, կրկնելով Առաքեալին հետ. «Զա՛յս զիտեմք, եթէ որ յարոյցն զՅիսուս ի մեռելոց՝ և զմեզ ընդ Ցիսուսի յարուացէ»:

Այո՛, զոհն է կեանքին և անմահութեան խորհուրդը. ու զիտակից զոհութիւնն է որ կը բարձրացնէ և կը տեականացնէ իր կեանքին արժէքը:

Ժողովուրդ Հայոց, մինչ կ'օրնարանես Փրկչիդ յարութիւնը, մի՛ հեռացներ բնաւ հողիէդ՝ այդ կազդուրիչ մտածութիւնը:

\* \* \*

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԽՐԱՏ ԿԱՄ ՃԱՌ ՍԻՐՈՅ

Կը խորհիմի նոգեսոր բերկրամի մը պատմած ըղղալ հաւատացեալներուն, արյու հայշերինի վերածելով Յովինաննես Պրուզ կոյուած վարդապետին այս զմայշելի գրութիւնը, որ զըրաբար կը կարդացուի եկեղեցւոյ մէջ, Աւազ Հինգշարքի, Ունըրուայի արարողութեան ամեն:

(ԽՄԲ.)

ԱԱստուած սէր է», կ'ըսէ Որոտման սրդին՝ Քրիստոսի սիրելի աշակերտը Յովհաննէս, և ով որ սիրոյ մէջ կը բնակի՝ ինքն Աստուածոյ մէջ կը բնակի և Աստուած ալ իր մէջ: Եւ հիմա, լսեցէք դուք, եղբայրներ, և ի միտ տոէք սիրոյ ճառը: Ով որ կը սիրէ զլաստուած, կը սիրէ նաև իր եղբայրը, վասնզի Աստուածոյ սէրը եղբօրը սիրովն է որ երեան կուգայ:

Որովհետեւ, եթէ մէկը իր տեսած եղբայրը չի սիրէր, ի՞նչպէս պիտի սիրէ իր չտեսած Աստուածը: Մեր զԱստուած սիրելը պիտի հասկնանք մեր եղբայրը հոգիի և ոչ թէ մարմինի սիրով սիրելնէ: վասնզի ուրիշ է հոգիին սէրը, և ուրիշ մարմինին սէրը, զորքիչ մը ետքը, իր տեղը, պիտի բացատրենք:

Ո՞վ որ կը սիրէ, այսինքն սէր ունի՝ կը ճանչցուի Աստուածէ, և ինքն ալ կը ճանչնայ զԱստուած: և ով որ չի սիրէր իր եղբայրը, զթալով անոր վրայ, օտար է Աստուածէ և չի իրնար ընդունիլ աստուածային չնորհները: Ամէն ո՞վ որ իր եղբայրը կը սիրէ մաքուր սիրով՝ բնակարան կ'ըլլայ Աստուածոյ, այսինքն Աստուած անօր մէջ կը բնակի:

Ինք Տէրն ալ զմեղ սիրելուն համար է որ զրկեց ձշմարտութեան Հոգին՝ որ մեր մէջ բնակի: որովհետեւ մեր իմանալի հոգին Աստուածոյ անիմանալի հոգիին հետ սիրով է որ կը կապակցի: Եւ ինչպէս որ ինք սիրեց զմեղ, նոյնպէս կ'ուզէ որ մենք ալ իրարու նկատմամբ սէր ունենանք:

Սիրոյ՝ Աստուածոյ առջև ո՛չափ համարձակութիւն ունենանք անկէց հասկցիք:

Դուն որ կարծես թէ Աստուածոյ նման կ'ընէ մարզը: Որովհետեւ Աստուած ալ իր սիրովն է որ նման եղաւ մարդուն, և ցոյց տուաւթէ մարդիկ իրենց սիրովը Աստուածոյ նման պիտի ըլլան: Վասնզի Աստուած այնչափ սիրեց զրկեց աշխարհը որ մինչեւ անզամ իր միածին որդին զրկեց, աշխարհը փրկելու համար: Ու եթէ մենք այնչափ սիրենք զիւրաք՝ ինչպէս Աստուած սիրեց զմեղ, ո՛չ մէկ չափ կը սիրէ, այսինքն սէր ունի, մարզոց առջև յայտնի և Աստուածոյ առջև համարձակ կ'ըլլայ: վասնզի չի վախճար մահէն, այլ, Աստուածոյ սիրովը զինուած, անահ կը մնայ երկիւղալից վտանգներէն:

Ո՞ւր որ սէր կոյ՝ հոն չկայ երկիւղ, ինչպէս Յովհաննէս ալ կ'ըսէ երկիւղ չկայ սիրոյ մէջ, կատարեալ սէրը ի բաց կը մերժէ երկիւղը: Որովհետեւ երկիւղը տանջանքին տակ կը ծնի, մինչ սէրը համարձակութեան մէջ կ'աճի: Սէրը կը հալածէ երկիւղը, իսկ ուր չի կայ սէր՝ հոն դատաստանին երկիւղը կայ, և անեղ տահանին կորուստի ահը: Իսկ սէրը աներկիւղ կ'ընէ մարզը ամէն տանջանքներէ:

Սէր ըսելով ես այն կը հասկնամ որ բոլորովին անխառն է երկրայութենէ: որովհետեւ երկրայութիւնը և սէրը չեն կրնար միասին բնակիլ: Ու պէտք է գիտնալ տակաւին թէ սէրը ոչ միայն յաւիտենական կեանքին մէջ կ'ունենայ իր խաղաղութեան պտուղը, այլ նուև այս աշխարհիս մէջ ի բաց կը հալածէ նախանձն ու տաելութիւնը, ոխակալութիւնն ու չարութիւնը, չարախօսութիւնը և հայհոյութիւնը, տրտընջկոտութիւնը և բամբասանքը, հպարտութիւնն ու ամբարհաւաճութիւնը, և մանակն չարիքներուն մայր արծաթասիրութիւնն ու ագահութիւնը:

Արդ, ով որ սէր ունի, այս բոլոր չարքներէն ի բաց կը հեռանայ, և երկնային՝ անքոյթ՝ խաղաղական և ամենաբարի հանգիստը կը ժամանէ: Ի՞նչ աւելի խաղաղաւէտ բան՝ քան սէրը, որ կ'ազատէ ամէն խոռովութիւնէ և կոտարել կուտայ ինչ որ հաճոյ է Աստուածոյ:

Սէրը բանալին է Աստուածոյ արքայութեան, և ճանապարհ յաւիտենական կեանքի: սէրը մարդերը Աստուածոյ որդիներ կ'ընէ, և երկնքի թագաւորութեան ժառան-

զորդներ։ Սէրը մեր այս ապակօնացու բը-  
նութիւնը անապական կը դարձնէ և մահ-  
կանացուները անմահութեան կը գերափռ-  
խէ։ Սէրը երկրայինները երկնային կ'ընէ,  
և հողեղները հրեղէնի կը գերածէ։

Ո՞վ կրնայ պատմել սիրոյ անշափիլի  
զօրութիւնը, որովհետեւ անճառիլի և ան-  
նկարագրելի է ան ինչպէս Աստուածութեան  
անհզ բնութիւնը, նոյնպէս և սիրոյ բնու-  
թիւնը անքննելի է եւ ինչպէս Աստուած  
թէնւ անբոլանդակիլի է, բայց ամէնուն  
մօտիկ է և կը բնակի հեղերուն և խոնարհ-  
ներուն մէջ, ու անոնց մէջ՝ որոնք կը զո-  
գան իր խօսքէն, նոյնպէս նաև սէրը մօտ  
է ամէնուն, և անոնց՝ որ զինքը կ'ուզեն,  
ու կուգայ կը բնակի զինքը փնտուղներուն  
մէջ։

Որովհետեւ սէրը կը սիրէ զինքը սի-  
րողները և կ'ատէ զինքը ատողները, Աս-  
տուածոյ պէս կը մօտենայ անոնց որ կը փեր-  
տունն զինքը, որովհետեւ Աստուած սէր է  
և կամեցող սիրոյ, սուրբ սիրոտէ և անկեղծ  
հաւատքէ բղնած սիրոյ։

## ԶԱՏԿԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԸ

Զատկական Բնթրիքը տեղի կ'ունենար  
Նիստն ամսոյ 14 ին, զիշերուան առաջին  
պահուն։

### 1. Նախապատրաստութիւն։—

Կէս օրուան մօտ տան մէջ զտնուած բո-  
լոր խմօրեալ հացերը ընտանիքի հօր ձեռ-  
քով այրուելէ յետոյ՝ բաղարջ հացը կը պա-  
տրաստուէր ու կ'առնուէր զոտ մը կամ  
արտու ու մը, որ պէտք է ըլլար մէկ տա-  
րեկան ու կերծ օրեւէ օրինական արտատէ (Դեւ.5). Բնտանիքին հայրը արեւը մարը  
ժանելէն քիչ յետոյ ինք անձամբ կը մոր-  
թէր գառը Տաճարին մէջ, ու քահանան ա-  
նոր արիւնը անմիջապէս կը սրսկէր սեղա-  
նին շուրջը։ Ապա կը հանուէին կենդանիին  
փորոտիքը, ու նուննիի երկու ճիւղեր  
կ'անցընէին անոր. մէկը՝ երկարութեանը,  
վերէն վար, և միւսը՝ լայնքին, մէկ ուսէն  
միւսը, խաչի ձեւով։ Գառը փուռին մէջ

խորովուած ատեն կը պահէր այս ձեւը, որ  
մարգարէտական լինթրիքի սկզբնաւորու-  
թիւնը ծանուցանող քահանաներու փողերը,  
կը հաւաքուէին ընտանիքի անդամները,  
որոնց թիւը կ'ըլլար տասնէն մինչև քսան։

### 2. Առաջին բաժակը։—

Առաջները Խորայելացիք ոտքի վրայ  
կ'առաջին Զատիկը, մէջքերնուն գոտի մը  
կապած, ձեռքերնին մէյմէկ զաւազան և ւ  
սոքերնուն սանդալներ անցուցած, ճիշդ  
ճամբորդի զիրքով։ Բայց հետզհետէ վերջ  
արուեցաւ այս հին պարզութեան և լն-  
դունուեցաւ Յոյներու և Հոռմայեցիներու  
սովորութիւնը, որոնք ճաշելու ատեն մա-  
հիներու վրայ կ'ընկողմնէին, ձախ ձեռ-  
քերնին բարձի մը կը կրթնցնէին, ու աջով  
կերակուր կ'ուտէին։ Հրեաները ճաշելու այս  
վերպին հետեւեցան սա՛ պատճառարանու-  
թեամբ՝ թէ գերին'ըը միույն ոտքի վրայ  
կանգնած կ'ուտեն, և քանի որ Պասեքի  
լինթրիքը տարեկարձն էր իրենց գերու-  
թւնէ ազատութեան, հարկ էր որ իրենք  
ալ լնկողմնած ուտէին, ազատորեարի սո-  
վորութեան համաձայն։

Ընտանիքի հայրը նախ ձեռքը կ'առնէր  
գինիի առաջին բաժակը։ Հստ Ղուկաս Աւե-  
տարանիչի Տէրունակոն լինթրիքը սկսելու  
պահուն Յիսուս կ'օրհնէ այս առաջին բա-  
ժակը։ Փրկիչը, հաւանաբար, ա՛յն ատեն  
արտասանեց աւանդական սա բառերը։  
«Օրհնեալ ըլլայ Տէրը՝ ստեղծողը պատուղին  
և որթին»։ Յիսուս թթվեց այդ բաժակով իր  
ըլլթունքները, ինչպէս կ'ընէին հրեայ ըն-  
տանիքներու հայրերը, ու տոււա իրեննե-  
րուն ըսելով։ «Առէք զայդ և բաժանեցէք  
ի ձեզ։ Առեմ ձեզ թէ յայսմ հետէ ոչ ար-  
քից ի բրեյ որթոյ, մինչեւ եկեսցէ արքա-  
յութիւն Աստուածոյ» (Ղուկ. իթ. 17-18)։

Յետոյ ջրով լեցուն կոնք մը ու անձեռ-  
ոց մը կը ըլլեցնէին, որպէսզի բազմա-  
կանները լոււան ձեռքերնին։ Կը թուի թէ  
Յիսուս փոխեց այս սովորութիւնը՝ ինք  
անձամբ լոււալով իր աշակերտներուն սո-  
վերը։ Այս լոււացումէն ետք սեղանը կը  
զբուէր բազմականներու միջև պարապ ձըզ-  
ուած տեղը։

Սեղանին վրայ զատկական գոռոխն քով կը զրուէին նաև, ա) դառն խռարեր, զոր օրինակ՝ ջրկոտեմ ու ազտաքեզ, իրեւ յուշտրար Խորայելեան ժողովաւրդի Եղիպատոսի մէջ կրած դառնութիւններուն. բ) բազմոք հացի նկանակներ, որոնք կը յիշեցնէին թէ Խորայելացիք իրենց հապճեպ մեկնումին պատճառաւ ժամանակ չէին ունեցած հացի խմորուելուն սպասելու, եւ զ) համեմ մը, հազորուկր կոչուած, որ զանազան պտուղներու խառնուրդ մըն էր, աղիւսագոյն, որ կը յիշեցնէր Փիտոն եւ Ռամսէս բուրգերուն շաղախը: Սեղանին վրայ երբիմն կը զրուէին նաև զատկական դառին համ միասին եփուած ու օրհնուած ուրիշ միսեր:

Ընտանիքին հայրը գոհանալով Աստեծմէ հազորուկրին մէջ կը թաթխէր դառնուրը, զոր կը ճաշակէին բոլոր սեղանակիցները:

### 3. Երկրորդ բաժակը. —

Ապա երկրորդ բաժակ մը կը լիցնէին, ու Ներկաներէն ամսնէն պղտիկը կը խընդրէ ընտանիքի հօրմէն որ բացատրէ այս ձէսին նշանակութիւնը: Վերջինն՝ ամենայն լըջութեամբ՝ մէկիկ մէկիկ վեր կը բարձրացնէր սեղանին վրայի ուտելիքները և կու տար պէտք եղած բացատրութիւնները — Դառը զինուած էր ողոքելու հաւմար աստուածացին բարկութիւնը ու յիշեցնելու համար մահուան հրեշտակին անցքը Խորայելացւոց տօւներուն վրայէն, առանց սակայն պատժելու զանոնք (Պասեֆ կը նշանակէ «անցք»): Բազարջը՝ վիշտի կամ արտասուաց հացը՝ կերուած փախուստի ժամանակ, և դառն խռարը՝ յիշեցնող եղիպտական տաժանազին ծառայութիւնը: Այս հրաշքներուն համար է որ, կ'ըսէր ան, պէտք է օրհնենք եւ փառաւորենք զԱստուած որ մեր արցունքը ուրախութեան փոխեց ու խռարը լոյսի վերտծեց: Ասո՞ր միայն երգենք Ալեկուիա: Այն ատեն բուլոր սեղանակիցները կը հնչեցնէին Հալլէլի երկու առաջին Սաղմոսները (ՃՃ-ՃՃ), որ կը սկսին «Հալլէլու — Եահ = Օրհնեցէք Եհովան» բառերով ու կը հռչակեն ճշմարիտ Աստուածոյ զօրութիւնը ու այն սքանչելքները, զորս ցոյց տուաւ Եղիպտոսէն իրենց մեկնելու ատեն:

Այս սաղմոսներգութեան պահուն կը խընդէին երկրորդ բաժակը: Ապա ընտանիքի հայրը կը բեկանէր և կ'օրհնէր ու կը բաժանէր բազարջը, առաւապանքի հացը, որմէ ամէնքը մէյմէկ պատառ կ'ուտէին, զառն խռարը վաթթելէ ու հազորուկրին մէջ թաթխէլէ յիտոյ: Զատկական Բնթրիքի այս պահուն էր որ Յիսուս բեկանեց հացը ու ըստւ, և Առէք, կերեք, այս է մարմին իմ, որ վասն ձեր և բազմաց բաշխի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց ։

### 4. Երրորդ բաժակը. —

Բնտանիքի հայրը ապա երրորդ բաժակ մը կը լիցնէր, «օրհնութեան կամ զոհութեան բաժակը»: Այս էր զոր Յիսուս իր աստուածային արիւնին փոխարկեց ըսելով. «Արքէք ի սմբուկ ամեննեքեան, այս է արիւն իմ նորոյ ուխտի, որ վասն ձեր և բազմաց հեղանի, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց ։»

Այս երրորդ բաժակը խմած ատենին կ'երգէին Հալլէլի վերջին Սաղմոսները, «Մի՛ մեզ, Տէր, մի՛ մեզ, այլ անուան քում տուր զփառս: . . . Օրհնեցէք զՏէր ամենայն ազինք, զովեցէք զնա ամենայն ժողովուրզք: Զօրասցի ոզորմութիւն նորա ի վերայ մեր, և ճշմարտութիւն ծեառն մընտացէ յաւիտեան. Ալէլուիա:»

Չորրորդ բաժակ մըն ալ, որ ձեռքէ ձեռք կ'անցնէր և որմէ մէյմէկ ումազ միայն կը խմէին, ցոյց կու տար ընթրիքին աւարտիլը: Բազմականներու փոփաքին վրայ կարելի էր հնագերորդ բաժակ մըն ալ աւելցնել, պայմանաւ որ սեղանը վերջանար մեծ Հալլէլի՝ այսինքն ձի—ձևէ Սաղմոսներու երգեցողութեամբ:

Հայացուց՝ Ա. Ե. Ե.

### ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽՈՍՓ

Բարոյական զեղեցկորիւնն է միայն որ կարող է մեծ, խորոնկ և անկեղծ ակր մը ներշնչէլ:

\*

Իմաստուրիւնն ու սկրը, հասկացողուրիւնն ու կամը, անը այն սիեկերական զերազոյն ոյմերը, որոնց առջև յաջողուրիան դուռները կը բացուին:

## ԻՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԱՐԻՏԸ

Թերեւս պատեհութիւն չէք ունեցած տեսնելու մարդարիտի գեղեցիկ հատիկ մը, բայց վատահ եմ որ ունիք սա գաղափարը թէ՝ մարդարիտն է աշխարհի ամենաթանկագին զոհուրներէն մին, թէ՝ անոր ամենազոյզն քանակութիւնը ո՞րչափ թանկ կը գնահատուի, թէ՝ բաղմատեսակ կ'ըլլայ ան, և այլն:

Կանխինք սակայն ըսելու թէ մարդարիտներու գիներն ու զոյները, այնքան տւ չեն հետաքրքրեր մեզ:

Մեզ զրաղեցնող, մեզ մտագրաւող բանը, այս զոհարին հանգիտութիւնն է սըրբութեան հետ, ամրիծ և ներանձնական կեանքի այն խորհուրդին, որ այնքան յստակ ու իրական, այնքան շողուն և մեծարժէք, այնքան հազուագիւտ ու անզին է, որքան չէ նոյնինքն մարդարիտը իսկապէս:

Այսու հանդերձ կարելի է զայն տեսնել, զգալ ու զայելիլ. զի ան էութիւնն ու բնութիւնն է Աստուծոյ, բնաւութիւնն ու բնակութիւնը Անմահին. որ մեր երկնաւոր հայրն է:

Մենք իրը որդիներն Անոր, թէեւ անըզգաստօրէն և զրեթէ մանկամիտ անգիտութեամբ հեռացած ենք իրմէ, բայց ներքին բերումն ունինք վատահ ըլլալու թէ զրկուած կամ իսպոս մերժուած չենք իր շնորհներէն. հետեւարար իրապէս և իրաւապէս կրոսնցուցած չենք ժառանգութեան մեր բաժինը, եթէ հնարաւորութեան սահմանին մէջ ջանանք իրազործել աստուծային կատակին, այսինքն Ս. Աւետարանին, մեզ նկատմամբ տրամադրած պայմանները:

— Հաւատք, յոյս, սէր, ճշմարտութիւն, բարութիւն, քաջութիւն, հկութիւն, որբութիւն, ասոնցմէ իրաքանչիւրը մէյ մէկ վահան, յաջողութեան և յաղթանակի մէյ մէկ գափնի լինելու սահմանուած է, ոչ միայն մեր անգնանական կեանքի փառաւորումին, այլ և աստեւորին կամ բարօրութեան համար՝ փոքր և մեծ աիկեղերքի առաջին եւ միակ պատճառին կողմէ:

Սրբութիւնը մին է Աստուծոյ ըստուրովելներէն, Անոր իսկութեան վրայ աշխարհին ճշգրիտ գաղափար մը տուող անուններէն, կամ աւելի շխտակ, իմանալի և տեսանելի երեսյթներէն, որուն հանգէպ ահձնիւր անհատ, ո՛րքան ալ մարդկօրէն գայթի ստէպ և զեղծանի խորհուրդով եւ մտածութեամբ, կը պահէ գարձեալ անվերապահ սէր մը և յարգանք մը. ու այս ամենէն յառաջ յօդուա նոյն իսկ ի՛ր անձին, իր թանձրացեալ և հոգեկան չահերուն, իր ընկերութեան և միջապայրին:

Ամէն ոք, երբ լրջօրէն խորհի սրբութեան մասին, իւրօվի ալ այնքան բարձր կը զնահատէ զայն որ չուզեր փոխանակել — ինչ կ'ըսեմ, ոչ իսկ բաղդատութեան գնել զայն — արծաթի կամ սոկոյ, առամանդի կամ մարդարիտի հետ:

Եթէ սակայն սրբութեան իսկութեան և արժէքին վրայ լաւագոյն գաղափար մը տալու համար հարկ լինէր չօշափելի նըմոնութեան մը մատնանշումին, հանգիտութեան այդ առարկան կամ բաղդատութեան այդ եղրը, երկնամերձ լեռներու կատարներուն վրայ թառած ամենընտիր ձիւնազարկիներէն կամ սպիտակափառ շուշաններէն աւելի պիտի նախընտրէնք որ լինէր մարգարիտը:

Սրբութիւնը, Աստուծոյ այս ստոյդ յատկանիշը, գերազանց պարզե մըն է աշխարհին, ուր յաճախ անսուրբ չնչաւորութեան կ'ոտնահարեն զայն, կամ բարոյական սայթագումներով տղմաթաթաւ կ'եղծաննեն անոր մաքուր պսպղումը:

Երբ մարդիկ կարենան ըստ արժանային զնահատել անոր արժէքը, այն ատեն զիւրին կ'ըլլայ երեակայել անոնց Աստուծոյ, այսինքն սրբութեան Ակնաղըլիւրին հանգէպ զացցոծ երախտագիտութեան աստիճանն ու չափը. վասնզի նախքն է որ հաճած է մարդոց ներսը զետեղի ազնուական նկարազը այդ զրտուիչ ու ներոյժ զօրութիւնը, որ կը մնացնէ և կը բարձրացնէ մարդկային միտքն ու հոգին, էութիւնն ու զոյութիւնը ամբողջ, առաջնորդելով և մօտեցնելով զայն յարացուցական այն վեհազոյն Տիպարին, որ մեր մեղքը Բարձողն է, մեր Փրկիչն ու թագաւորը:

Բայց մինչ նիւթական զոհարը աշխար-

Հի մեծատուններուն համար անգամ երբ բեմն անմատչելի իր մը կը դառնայ, իմանալի մարգարիտը, սրբութիւնը, կրնայ ստանալ ամէն ոք, առանց սեսի, տարփիքի; և դասակարգային խտրանքի, բաւական է որ ցանկայ իր Փրկչին սիրով ու չնորհովը և Անոր հարսնացեալ Հայ. Աւզդափառ Եկեղեցւոյ կարգ ու սարքին երկիւղած զգացումովը տիրանալ անոր:

\* \*

Աստուած մեզի կը պարտազըէ սըրբութիւնը, մարդիկ կը սիրեն այդ առաջինութիւնը և ո՛վ որ յաջողի սեպհականել զայն, պիտի վայելէ անոր պառուղը: Շնորհաց մարգարիտին մեզի ընծայիլք խնդութիւնը ո՛րքան բաղձալի է մեր սըրտին, նոյնքան և աւելի բերկրառութ է մեր երկնաւոր Հօր համար: Շոշափելի մարգարիտը փօխանակ բարիքի՝ ստէպ չարիք կը դառնայ իրեն տիրացողներուն. մինչ հոգեկանը, սրբութիւնը, որ առաւելապէս քրիստոնէական ստացութիւն մըն է, կը մնայ օրհնութեան անվախճան յորդում մը:

Քրիստոնեան ատով իսկ կը վերածնի արդէն մկրտութեան սուրբ աւաղանէն. իրեն անկ է ուրեմն հոկել որ «ի ջրոյ և ի հոգւոյն սրբոյ» իր ընդունած սրբազան հուրը չի չինանի բնաւ:

Սրբութիւնը Փրկչին կողմէ մեզի ժառանգ թողուած իմանալի մարգարիտն է. իսկ «եղերուք սուրբոյը՝ իր կտակը, զոր իրբ բանական և հոգեսոր էակներ, ըստ Սաղմոսերգութին՝ «փոքր ինչ խոնարհ քան ըզհրեշտակս», պարտինք ի մտի ունենալ հանապազ. այս մասին մեր կողմէ նուազագոյն թերացումը, զրժումը պիտի ըլլայ մեր որդեզրութեան ուխտին, և եղծումը սՄի՛ տայք զարբութիւն շանց եւ մի՛ արկանէք զմարգարիտ ձեր առաջի խոզաց» փրկչական պատուէրին:

Հաւատացեալին հոգեսոր փրկութեան և երկրուոր խաղաղութեան համար նոյն իսկ՝ անհրաժեշտութիւն է գուրզուրալ և հոկել որ իր ընդունած իմանալի մարգարիտը մնայ անեղծ ու մշտափայլ:

ԶԳՕՆ ՎԱՐԴԱՊԵՏ

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Ա Ք Ս Ո Ր Ա Ն Ք Ի Տ Ա Ղ Ե Ր



Ժըխոր մարդոց, ունաձայներ, նիշ, կանչիւներ, երշաբի՛ ետես, Առջես՝ երզեր, սարփանի, սակարկ, կազուկրոխ, խօսութումներ: Կուզեմ խեղդել ըզբեզ, ամբոխ դու, որ իմ մէջը կը վլժժառ. Լըու՛, ոզի դու ձայնարձակ. եւ դուք, ձայներ խօլ, մարեցել:

Կը շառաչէ ծովը, երկիրը կը դրորդի, կը մըրքնչեն նուլեն ուժգին. Կը մըրմրոայ խորունկ անտառն, կ'երգէ բըռչոնն. ունայնութեան ժամեր: Քնացի՛ր, անցեալ: Գուն դեռ, ո՛վ մասուկ, ինչ կ'ուզես ինձմէ. Ա՛խ, ո՛վ ծաղիկն այս աշխարհիս, զոցէ՛, զոցէ՛ քու շափակինեն:

Դո՞ւն ալ, դո՞ւն ալ, ո՛վ սիրս, լըու՛, լըուցել՛ դուք ալ, հառաչանի. Կը տեսէ մէջը ինին մըրմռնչն, ու չի կըրնար վերջանալ բնա. Լըուց ամէն ինչ. եկո՞ւր, իմ զիւեր, ըստուեր դու՝ ըստուերէն:

Եկուր, լրութիւն նըլիրական եւ հարսանեաց, ո՛վ արեգակն  
իմ հոգիիս, Եկուր, Եկուր, խաղաղութիւն, սէր, Եկուր, թիւ.  
Եկուր, Աստուած իմ, ինձի նես, Եկուր, Եկուր, բուն հրատոչոր.

\* \* \*

Սիրոյ շիկնումը եւ շիկնումն ամօրին  
Կը ծածկեն դէմքս, ուսկից ձեռքերս եմ հաւած.  
Պիսի կենամ կանգուն՝ մարդոց նայուածին դէմ միշտ անխըլիր  
Խնչպէս մարդ մը նըշանաւոր, որմէ ոչ չի պատկառիր:

Ամբողջ ամայք է բարձրացող լոյսին առջեւ.  
Ու նակտիս վրայ կը կրեմ, բռուր վըլայութիւն,  
Արեւոն դէմ կանգուն կեցած մարդու մը պէս.  
Սիրոյ շիկնումը եւ շիկնումն ամօրին:

Յաղրեցիր ինձ, սիրեցեալդ իմ, ո՛վ քըշնամի.  
Պաւապանութեանս համար չունիմ այլ եւս ոչինչ.  
Սոյիր ձեռքէս բոլոր զէնեերս մի առ մի.  
Եւ աւասիկ առջիդ կեցած եմ, բարեկամ:

Ո՛չ սարփանեները, եւ ոչ Բանը նենգաւոր,  
Ոչ ֆիմեննը, Երիւարի պէս ըլացած.  
Հաւատարիմ չեղան ինձի, զիս մատնեցին.  
Ու իմ վաս սիրուր չըկրցաւ զիս չըմենդիլ:

Ի զուր փախայ. ամենուրեք զըսայ օրէնի.  
Պէսէ է տեղի սալ վերջապէս, ո՛վ դուռ, ներս ա՛ռ.  
Հիւը, ո՛վ սիրս սարտացող, պէսէ է նանչնալ Տէր.  
Մէկը որ մէջս է, եւ աւելի հան զիս՝ իմ անձաւ:

Երկինք, ոլորտ, իմ վրաս՝ որ հոս եմ՝ զըրացէք.  
Մեռելներէն դեռ չըկանչուած, եկած եմ ես.  
Արդաւ, յաւերժ, ուուրբ Աստուած, Տէր Ամենակալ,  
Աւասիկ խիս ձեռքերուդ մէջ եմ ես ողջ ողջ:

Թրզմ. թ. ե. գ.

PAUL CLAUDEL

## ՄԵՂԵԴԻ ՀԱՄԵՆ՝ ՅԱՐՈՒԹԵԱՆ, Ի ՆԱՐԵԿԱՑԻՈՅ ԱՍԱՑԵԱՆ

(Գրչաղիր Տաղարանի խողուած)

Ուր յառաւօսէն, ուր յառաւօսէն ճեմիալ՝  
իւր անձուկ ծագմամբ.

Ծագմանն արեւելք, ծագմանն արեւելք անուն՝  
այն արուսեկին.

Մի՞քէ յայն ի վայր, միքէ յայն ի վայր վայրի՝  
սաւիղ սարածեալ.

Կամ սիրոյ ըջան, կամ սիրոյ ըջան առեալ  
ասեղք սարածեալ.

Նա ի ծով վաղ ընթացեալ՝  
դուռն արեւելեան,

Ծայրարձակ լեռանց բարձանց՝  
ցաւղ սարածանէր.

Արեւմտենի սեռից  
լրմամբ միացեալ,

Աղերս ձայն աղի առնելք  
ի ծայրս արեւուն.

Ի զարդ շատիղաց փայլեալ  
ոսկեթել ըողին:

Մի՛ դու նուազենար, լուսին,  
զարդ զիւերային.

Զարդ փայլինազարդ փայլէր  
զայր յարեւմըսից

Հովիս նըմանեալ լեռանց՝  
ուր եղրօնորդւոյն.

Ես սիրոյ պատզամ ունիմ  
զիր ողջունարեր,

Ի միջօրէի զըսի  
զիարսն իմ ցանկալի,

Այծեման նման դառնայր  
հովիս ըոււանին,

Խաղալով դառնայր եւ զայր  
ըզսէր իւր յայտնէր.

Վարս մանրանձեւով լոցեալ  
յեռմամբ մարզարաց,

Գանգուր ոսկեփող կիտուած  
սափիրանափայլ,

Բարձր ի վեր բեմբին նայէր՝  
ընդդէմ Փառանու.

Խայտեալ խընձորով սիրոյ  
խաղ առնելք ի վայր:

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ

#### ՀՕՐՈՑ ԵՒ ՄՈՐՈՑ

(Ազարանկեղոս, էջ 477,  
Մխիթար Գօշի Առակի 1.)

Այս բառերուն ուզգագրութիւնն է նաև  
հաւրու և մաւրու, հօրու և մօրու, և որ  
կը նշանակին անուշահոտ ծաղիկ մը. այս  
երկու բառերն անբաժանելի են իրարմէ և  
ունին միհնոյն իմաստը: Աղաթթանգեղոս՝  
Ա. Գրիգորի Վարդապետութեան մասին իր  
գրուածքին մէջ կը գործածէ այս բառերը  
ծաղկանց այն հոյին մէջ զոր կը նկարա-  
գրէ մեռելոց յարութեան վարդապետական  
բացատրութեանց առթիւ՝ երբ մեռելոց յա-  
րութեամբ կը պարզուի գեղեցկատես գա-  
րուն մը՝ պէսպէս ծաղիկներով պէնսազար-  
գուած: Մխիթար Գօշ ևս կը յիշատակէ  
նոյն բառերը իր Առակներուն մէջ. բաց  
աստի, հայ ժողովուրդն ալ իր անզիր զը-  
րականութեան մէջ պահած է նոյն բառերը  
և հասկնալի է թէ անոնք շատ հնագոյն  
ժամանակներէ սկսեալ գործածական են թէ  
հայ մատենագրութեան և թէ՝ սամկազի-  
տութեան մէջ: Այս բառերուն հնութիւնը  
չէ որ մեզ կը հետաքրքրէ որքան անոնց  
իմաստը, որ մեզ յայտնի կ'ընէ ա'յն բար-  
ձըր քաղաքակրթութիւնը, որուն տիրա-  
ցած էր հայ ժողովուրդը. և արդէն հայ  
լիզուի մէջ կը գտնուին բառեր, որոնք հին  
քաղաքակրթութեան մտքեր կը յայտնին,  
բառեր՝ որոնք թէեւ մեր աչքին այսօր շատ  
սովորական կ'երեին, բայց հին ժամանակ-  
ները ունեցած են մեծ նշանակութիւն,  
բառեր՝ որոնք թէեւ իրենց բուն նշանա-  
կութիւնը զբաթէ լիզին կորսնցուցած են,  
սակայն իրենց հետքերը թօղած են հնա-  
գոյն քաղաքակրթեալ ազգերու լիզուաց  
մէջ, ինչպէս՝ սանսկրիտերէնի, գենտերէ-  
նի և յունարէնի, որով ցոյց կուտան հայ  
ազգին ցեղակցութիւնը այն ազգերու հետ:

Հայերէն լիզուն ունի բառեր՝ որ ցոյց  
կուտան հայ հեթանոսական կրօնի հետ-

քերը, որոնք կ'ապացուցանեն թէ նոյնա-  
նման հեթանոսական կրօնք մը ունէին  
Պարսիկներն ալ՝ որ Հայոց դրացիներն էւ-  
ին: այդ կրօնքով աստուածացած էին լոյ-  
սը, կեանքը, բարին և այլն, հակառակ  
խաւարի, մահու, չարի եւ ապականու-  
թեան:

Վերև մեր գործածած հօրոն և մօրոն բառերն արգարե ծաղկի մը նշանակութիւնը  
ունին, բայց էսկանին մէջ կ'արտայայտեն  
հայ հեթանոսական մտքի մը իմաստը: Գի-  
տենք թէ լեռներու պահապան բարի ոգի-  
ները կը կոչուէին յաջ, որ ապացոյց է հայ  
ժողովրդեան խաչնարածութեան զարգաց-  
ման, այսպէս ջրերու պահապան և խնա-  
մակալ ոգիները կը կոչուէին հօրոս կամ  
հօրու, որ մինչև հրմակ կը յիշուէին ժո-  
ղովրդին մէջ. տունկերու պահապան եւ  
խնամակալ ոգիները կը կոչուէին մօրոն  
կամ մօրու, այնպէս որ այսօրուան հօրօս  
մօրօս անունը ոչ թէ ուամկական բառախաղ  
է, այլ զարաւոր հնութիւններէ մնացած,  
ոչ միայն Հայոց մէջ, այլ և Պարսից և այլ  
ցեղակից ազգերու մէջ և յառաջ եկած է  
Զենտական Հայութուան և Ամերիկա Ամշաս-  
պանտաներու կոչումէն, որոնք նոյնպէս ջը-  
րերու և տունկերու պահապան ոգիներ են  
եղած. շատ անզամ Զենտավկաստուայի մէջ  
Հայութիւն Ամերիկան կը նշանակեն «փայտ  
և ջուր» (տե՛ս Justi, Hand. D. Zend.)

Հօրոն և մօրոն լաւ հասկցնելու հա-  
մար կ'ստիպուինք բացատրութիւն մը տալ.  
Նկատեցինք թէ յիշուած երկու անունները  
զոյութիւն ունէին Ամշասպանտաներու խում-  
բին մէջ, Ամշասպանդը կազմուած է երկու  
բառերէ, Ամեկա սանսկրիտ լիզուաւ. կը  
նշանակէ «անմահ», իսկ սրանտա «սուրբ»,  
ասիկա ածանց նշանակութիւն մ'է, բայց  
ըստ Darmesteterի, մայր գաղափարն է ա-  
ճումի, զարգացման եւ կենդանութեան,  
այսինքն նպաստաւոր ըլլալ աճումի, զար-  
գացման և կենդանութեան: Բայտ Anquetil-  
Duperronի և Eugène Burnoufի Ամշասպանտ-  
ները կը կոչուին «ընտիր անմահներ»: Բայտ  
Զբագաշտականութեան, «սուրբ անմահ-  
ները Որմիզդի արարածներն են: Ավե-  
տայի համաձայն, Որմիզդ կը նկատուի ա-  
նոնց հայրը և տէրը: Ամշասպանտաներու  
թիւն է վեց կամ եօթը, Որմիզդն ալ ա-  
նոնց մէջ համարելով:

Ասոնք Դենիմազգէզի կրօնին մէջ կը նկատուին մտահսիլներ առանց իրականութեան, կամ հրեշտակներ որ Աստուծոյ գահուն առջել կը կենան, իր մէծ թագաւորին հրամանաց ուշազիր պաշտօնաեաներ, ասոնք են Ամշասպանաներու առնունները և անոնց նշանակութիւնները, 1.— Vohu-Mano (սբարի խորհուրդ), 2.— Acha-Vahichta (պաւազոյն առաքինութիւն), 3.— Khchahra-Vairyā (պանկալի տէրութիւն), 4.— Spenta-Aramaiti (պվնանձն վստահութիւն), 5.— Haurvatat (պասողջութիւն), 6.— Ameretat (պանմահութիւն): Ամշասպանաները զանազան էակներու պաշտպաններն են. Վոհու-Մանոյին յանձնուած են օգտակար կենդանիները, Աշա-Վահիչիշտայի՝ կրտկը, Խշաթիրու-Վէրիայի՝ մետաղները, Սրէնթի-Սրմոյիթիի՝ երկիրը, Հառուրատատ և Ամէրէտատ կը պաշտպանին ջուրերը և բոյսերը, ինչպէս յիշուեցաւ վերե ալ: Տարւոյն ո՛ւեէ ամիս, շարթուան ո՛ւեէ օր, ո՛ւեէ ծաղիկ մասնաւրապէս ասոնց նուիրուած են:

Զրադաշտականութեան մէջ, մասնաւրապէս Սասանիանց օրով, պաշտամունքի մէծ քաժին մը ունէին Ամշասպանաները: Հայ հեթանոսական կրօնը հետի չենք կը ընար նկատել Ավեստայական կրօնէն, թէև ինչ ինչ էտերու մէջ կրօնական իմացումներով անկէ տարբերի, հայ հեթանոսական կրօնին վրայ բացի ասորական և յունական ազգեցութենէ՝ տիրապետու էր նաև իրանական ազգեցութիւնը: Ակնյայանի պատմական տուիքներ կը հաստատեն թէ Ավեստայական հին վարդապետութեան հետ հայ հեթանոսական կրօնը իր բազիններով ցոյց կուտար թէ կոռապաշտութիւնը իրեն բարացուցական կողմն եղած է, քանի որ Զրադաշտականութիւնը հակառակ էր կուռքերու և իսկզբան նոյն իսկ մեհաններու:

Բազգատական լիզուարանութենէն եւ պատմութենէն ապացուցուած ճշմարտութիւն մ'է թէ Հայերը իր արիական հնագոյն ժողովուրդներէն մին, միզ յայտնի է թէ՝ իր լիզուով և թէ՝ իր հայերնիքով, և Պարսիկներուն և Մարաց զբացի և ազգակից եղած է. ուստի այս որոշ պատճառէն կը հետեցնինք թէ Հայերը կրօնքով եւ զիքերով շատ հին ժամանակներէ սկսեալ սերտիւ կապուած էին անոնց հետ: Տոհ-

մային եւ օտարազգի մատենագիրներու ձեռքով մէզի հասած հնոյն Հայաստանի աւանդութիւնները, ինչպէս նաև կենդանի լիզուին մէջ զանուած բառերն և զրոյցները կը ցուցնեն թէ Հայերն ալ իրանեանց նմոն հնագոյն դարերու մէջ ունէին զրադաշտական վարդապետութիւնը, ոչ սակայն համանման ըմբանութիւններով, և կ'երեի որ Հայաստան Զրադաշտական կրօնի յարած էր Դարեհն Վշտասպեայ օրով, երբ Հայաստան Արքիմէնեան 25 աշխարհներու մէջ էր, ինչպէս կը վկայէ Պերսեպոլիսի արձանագրութիւնը:

Մինք տեսանք վերե որ եօթն օանմահ սուրբերու և Ամշասպանաներու վարդապետութեան զոյսթիւնը Զրադաշտի կրօնքին մէջ, և մեր Եղիշէ պատմազիրը կը կոչէ զանոնք (էջ 27) խումք մը եօրներու յասուածոց: Նոյն Ամշասպանաներէն ումանք անուամբ ծանօթ են մեր մատենութրութեան և սամկազիտութեան մէջ. ինչպէս Acha-Vahichta կամ Areta-Vahishta, և Spanta-Aramaiti, տառջինը ընդունելով իր վիպակոն Արտավազը և միւսը սպանյարամիս, երկիր եւ զմոխք նշանակութեամբ: Մեր բազմահմուտ բանասէր ողբացեալ Ամեն. 8. Դուրեսան Սրբազն իր «Հայ Հեթանոսական կրօնից Պատմութեան» մէջ (Ճեռազիր) զեղեցկօրէն և հմտօրէն պարզած է Արտավազ և Սպանյարամիս անուամբ երկու Ամշասպանաներու պարագան, բացատրելով անոնց լիզուարանական և գիցուրանական իմաստները և կերպարանափոխութիւնները, որ ի յայտ կուգան պատմական և զրուցային տուիքներով: Սպանյարամիս և Արտավազ բառերը տեսնել նուե Յ. Թիրեաքեանի Մրիանայ Բառարամին մէջ (էջ 335 և 377):

Վերե յիշուած կրօնից Պատմութեան մէջ սակայն, չեն յիշատակուիր Ե. և Զ. Ամշասպանաները, որոնք են՝ Haurvatat և Ameretat, կամ հայեցի անուամբ՝ Զօրն և Մօրն, թիրես առարկուի թէ հայ ազրիւրները չեն յիշատակած անոնց անունները և չեր կարելի անդրազառնալ անոնց. բայց նոյն Ամշասպանաներու խորհրդանիչ ծաղիկը նշանակող հօրն և մօրն բառերը հայ լիզուին և հայ սամկազիտութեան մէջ զոյսթիւն ունին և թէ հայ ժողովրդական մէջ վաղեմի օրերէն ըլջան ընտղ անոնց վե-

բարերեալ ծէսերը կ'ապոցուցաննն թէ հօռոտ և մօրոտի պաշտամունքը տարածուածէր Հայաստանի մէջ, ինչպէս կը հաստատէ Կ. Կոստանեանց իր Հայոց Հերանուալուն Կրօնը զիրքին մէջ, (էջ 33):

Այս երկու սուուրը անմահները իրարմէք բաժնել գյոււր է. ահա թէ ինչ կը զրէ Spiegel, ասոնց մասին իր իրանական հնութեանց վրայ զրած զիրքին մէջ. «այս երկու անունները, ինչպէս ցայց կուտայ կազմութիւնը, ի սկզբոնէ մտատեսիլ յայտնող բառեր են». Haurvatât բառը ծագմամբ կը նշանակէ ամբողջութիւն. Եսամայ զիրքին մէջ հատուածին նայելով՝ (լ.Բ. 5) Haurvatât (հօրոտ) ըսելով պէտք է հասկնալ կեանքի բոլոր վայելքներու գաղափարը. և այս պարագան համաձայն կ'ըլլայ Պլուտարքոսի, որ Haurvatât կը նշանակէ իրը զիք ճոխութեան. արդի Փարսիները ընդհանուր եղանակաւ մը նոյնը կը նկատեն իրը զիք ջուրերու: Ameretât (մօրոտ) կը նշանակէ անմահութիւն, բոյց կ'երկի որ այս բառը ունի նաև երկարակիցութեան նշանակութիւնը. և այս կերպով կատարելապէս կը համապատասխանէ Haurvatâtի (հօրոտի). ան կը յիշուի նաև Պլուտարքոսէն:

Darmesteter այս երկու աստուածութիւններու վրայ ունի կարևոր հրատարակութիւն մը, Haurvatât et Ameretât, essai sur la mythologie de l'Avesta Խորագործ, որ կը գրէ թէ անոնք ջուրերու և բոյսերու ողիներ են, այս իրողութեան վրայ ան կը պնդէ թէ անոնց առաջին արժէքն է առողջութեան և անմահութեան արժէքը: Այն զեւերը, որոնց զէմ այս երկու սուուրը անմահները մասնաւորապէս կը պայքարին, կը կոչուին Tauru և Zairica: Անոնք իրը ջուրերու և բոյսերու ողիներ կը պայքարին ծարական և սաղցի գէմ: Բայց անոնք իրը առողջութեան և երկարակիցութեան ողիներ ինչէս եղած են ջուրերու և բոյսերու զիք: Darmesteter կ'ըսէ, թէ այն պարզ իրողութեամբ որ ջուրերը և բոյսերը կը նկատուին իրը պարզեխ առողջութեան և երկարակիցութեան և հեղինակը իրար կը միացէ Ավեստայի այն հատուածները, ուր այս հաւատալիքը յայտնապէս նշանակուած է Ավեստայի մէջ և միւս Ամշառպանտներու կողքին նշանակուած են այս երկուքն ալ:

Ավեստայի գեերու վերաբերեալ գլուխէն կը հասկցուի թէ՝ Haurvatât կը պայքարի, ինչպէս զիրի տողերէն յայտնի հազաւ, Tauruի, իսկ Ameretât՝ Zairicaի գէմ. զեերու անունը կրող այս երկու զենտերէն բառերը հայացած են ծարակ և խոց բառերով (տե՛ս Արխանայ Բառարան, էջ 369):

Զօրոտ և Մօրոտ ողիներուն համար թէ Հայեր և թէ Պարսիկներ մինչև ցարդ պահած են ծիսական սովորութիւններ, Պարսից մէջ Փետրուար ամսոյ վեցերորդ օրը, որ կը կոչուի Մեծ Նէվրուզ («Նոր օր»), նույիրուած էր Haurvatâtի, նոյն օրը կը կոչուէր Օր յուսոյ, վասն զի կը կարծուէր թէ երջանկութեան վիճակը այդ օրուան մէջ կը բաշխուէր: Նոյն օրը իրարու վրայ ջուրը կը սրսկէն, վասն զի, կ'ըսէին, այդ օրը նույիրուած էր ջաւրերու հրեշտակին: Հայոց մէջ ալ, գտնան սկիզբը կը կատարուէր նոյն ջուրի ողիներու մեծ տօնը. նոյն տօնին վերաբերեալ ծիսական վերջանացութիւններ ցարդ պահուած են Հայոց մէջ: Հ. Ներսէս վրդ. Սարգիսեան կը նկարագրէ Բաղէշի աղջիկներու կողմէն Համբարձման տօնին առթիւ կատարուած ծիսական արարողութիւնն մը, որ շատ կը յարմարի Haurvatât և Ameretâtի՝ ջուրի եւ բոյսերու ողիներու պաշտամունքին; նոյն նկարագրութիւնը աշխարհաբարի վերալով կը զնենք հոս. «Համբարձման տօնին նախորդ երեկոյին, արեւը մարը մանելէ վերջ, հօթն աղջիկներ կուժ մը առնելով հատուենին, կ'երթան հօթն աղբիւներէ ջուր տանելու համար, և յետոյ կ'երթան այն գետը՝ ուր կը խառնուին հօթն առնելով կատարուին աղջիկները. գացած և եկած ժամանակինին անխօս կը մեան, աղբիւներէն եւ գետէն ջուր առած միջոցին ջրի ամանին մէջ խիճեր կը ձգեն թէ հօթն աղբիւներէն և թէ գետէն, և ամանը բերելով կը զնեն պարտէզին մէջ: Համբարձման օրը, կէս օրին, կը հաւաքուին դրացի կիները եւ անոնց հատ հօթն աղջիկները՝ որոնց միոյն կը հաղցնեն հարսանեկան զգեստ եւ կը բալորուին անոր շուրջը. և իւրաքանչիւր կին՝ ծածուկ կերպով՝ ջուրի ամանին մէջ կը ձգէ նշան մը, մատանի մը կամ ուրիշ բան, իւրաքանչիւրին ըսելով առակաւոր խօսքեր. և հարսնազգեստ աղջիկը նշաններէն մին զուրս կը հանէ և նշանն որուն

որ է, առակաւոր խօսքը անոր կը պատշաճեցնեն, իբր զուշակ ապագայ աջող բախտերու» (տե՛ս Տեղագրութիւնի և Փոքր իւ ի Մեծ Հայու, էջ 245): Բաղեշի կանոնց և աղջկոնց այս վաղեմի սովորութիւնը կը մատնանչէ հայկական հեթանոսական կրօնի ջրի և բոյսի ոգիներուն կամ հրեշտակներուն տօնը, հայտցած հօրոտի և մօրոտի տօնը, որ պիտի բերէր յոյսը, բախուը և երջանկութիւնը: Հայ ժողովուրդին, մասնաւորապէս Բաղեշի հայ կանոնց և օրիորդներուն այս ծիսական սովորութիւնը հաստատութիւն մէջ թէ հօրոտն և մօրոտն գլխաւոր տեղը ունէին հայ հեթանոսական կրօնի մէջ:

Կրօնից պատմութենէն յայտնի կ'ըլլայ որ Զրադաշտի հին կրօնքը իր պարզութեան մէջ չէ մնացած. Մասնեանք որքան որ կազմակերպեցին զայն, բայց Մանիի նման աղանդուորներ խաթարեցին կը րօնը. այդ պատճառաւ կը տեսնուի որ Ավեստայի վարդապետութեան Հարվատակներուն ծանօթ հրեշտակապետներուն վաղնջական նշանակութիւնները փոխուեցան, մանաւանդ Պարսից՝ Արարական լուծին տուկ մտնելէ՝ վերջ. ուստի, մենք կը դիտենք որ նոյն երկու առնման սուբբերուուն իմացումը խանգարուած կերպով ըմբռնուած է, ինչպէս կը տեսնենք, Դէորդ դպիր Յովհաննէսեան, իբր կոխարդ կը նկարողը «Հարութեալ և Մարութեալ իր Պարսիկն Բառարանին մէջ (էջ 244): Իսկ Հ. Դ. Ալիշան կը յիշէ (տե՛ս Հայ-Բուսակ, էջ 381) Պարսից մէջ լսուած աւանդութիւն մը՝ որուն համաձայն Արութեալ և Մարութեալ կը հրեշտակները, փոխանակ մարդը միխթարելու, կը հետեւին այն հեշտատէր մարդոց՝ որ կը յիշուին Ս. Գիրքին մէջ (Ծննդ. Զ. 5): Մ. Դ. Թաղիարեանց Վ. Ա. ևս իր Սու և Աօնիկի փոքրիկ վէպին ծանօթութեանց մէջ (էջ 58) Հարութեալ և Մարութեալ հրեշտակները կը նկատէ իբր ուսուցիչ երգերու ներդաշնակութեան զոր կը սորվեցնեն Աստղիկ զիցուհին:

Ինչպէս յայտնի է մեր եկեղեց. պատմութենէն, Հայ Քրիստոնէութիւնը՝ հեթանոսական կրօնը ջնջելու իր բռորանուէր ջանքերուն և մեծագոյն արդեանց հակառակ, նոյն կրօնքը քրիստոնէութեան սկզբնաւորութենէն շատ զարեր վերջն ալ,

ժողովրդային այլեւայլ խուերու մէջ յարատեեց, և մինչեւ ցայսօր ալ նոյնին հետքերը կը տեսնուին Հայ ժողովրդեան սովորութեան մէջ, ինչպէս կը նշմորուին մեր մատենազրութեան և ուամկազիտութեան մէջ: Նոյն հետքերէն մին կը նկատեմ Հարվատակներութիւնը զոր պահած է Հայ ժողովուրդի իր զարաւոր և խորհրդաւոր սովորութեանց մէջ, ինչպէս տեսանք վերեւ. բայց պէտք է ուշագրութեամբ զիտոկ՝ եթէ Հայաստանի ազգակից եւ դրացի ժողովրդոց մէջ նոյն պաշտամունքները մնացին իրենց պարզութեան և գեղեցկութեան մէջ, պահելով իրենց սկզբնական իմաստները առանց շեղումի, հակառակ այն բարբարոսական արշաւանքներուն, որով հայ տշխարհին վրայ կը խռովագութիւն անուպայ ցեղեր՝ որոնք՝ եթէ Հայաստանը աւրշտկեցին, սակայն չկրցան մեռցընել անոր հոգին:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆԹԻՆԻ

## Զ Ա Տ Ի Կ

(Բառազննական)

Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը Հրէից Պասեր կը կոչէ: Տօն Զատկի, մինչդեռ Հայ Եկեղեցին հնուց ի վեր այդ անունը գործածած է Յարութեան տօնին համար: Զատիկ՝ Պասեր կամ Յարութեան Տօն իմաստով անծանօթ է Յոյներուն և Ասորիներուն: Անտարակոյս, հոսունինք հին բառ մը՝ հին աստուածութեան մը և կամ հին տօնի մը համար: Բայց ի՞նչ կը նշանակէ այն: Վարցիները «Զադէն» կոչուած աստուածութիւն մը ունէին, որուն վրայ սովոր էին երգնուու ձկնորսնե-

րը. սակայն անոք մտախն որոշ բան մը չենք գիտեր, բայց միտյն սա թէ՝ այդ աստածութիւնը իգական է և հաւանաբար իր անունը Արտաշէս թագաւորի (190 ն. թ.) Ալան թագուհիին՝ Սաթենիկի անուան մէջ կը պարունակուի:


Թերես կրնանք ևնթաղրել այս թագուհին Աստղիկի նկատմամբ համբաւուած նուիրումն, թէ Զադէն հիւսիսային մէկ ներկայացուցիչն էր Խշտարի: Բայց Զատակ անունին ձեն ու զուգորդութիւնները մեզի կը յիշեցնեն Պաղեստինեան Սեղեկը և Փիւնիկեան Սիդիկը (Ըստու): Հետզհատէ աւելի որոշ կը դառնայ թէ, Քանանի մէջ ատենօք այսպիսի գլխաւոր աստուածութիւն մը կար, որուն կը հանդիպինք հետաեւ անուններու մէջ. Մելքիսեդեկ (= Սեղեկ իմ թագաւորս է), և Աղոնի-Սեղեկ (= Սեղեկ իմ Տէրս է), կամ թէ, ըստ յետնազոյն տեսութեան մը, «Սեղեկ թագաւոր է», «Սեղեկ Տէր է»: Աւելի զէպի արեւելք՝ Բարելնեան Շամաշը երկու որդիներ ունէր, որոնք կը կոչուէին՝ կետառու որ Սեղեկի պէս կը նշանակէ և արդարութիւն», և Միշարու՝ ուղղութիւն: Այս երկու աստուածութիւնները յիշուած են նաև, Բիրլոսցի Փիւնի միջոցաւ մեզի հասած, Սանքոնիաթոն պատմիչի կտորներուն մէջ, Սիդիկ և Միսոր անուններով, իրեւ մշակոյթի դիւցազներ, որոնք ազի գործածութիւնը գտած են: Փիւնիկեան արձանագրութիւններ ունին Սեղեկեաթան «Սեղեկ տուաւ», իրեւ անձնական անուն մը, ինչպէս նաև Սեղեկի միաւորումներ Ռամանի և Մելքիքի հետ: Ձր. Երեմիաս կը կարծէ թէ՝ Սեղեկ գարնան և Միսոր աշնան արեւն էին արեւապաշտութեան մէջ և աճող ու նուազող լուսինը՝ լուսնապաշտութեան մէջ:

Անոնք, իրեւ երկուորեակներ Աշերայով կը ներկայացուէին Փիւնիկեան մեհասներու գուսններուն առջև: Ըստ վերագոյն յիշուած Սանքոնիաթոնի հատուածներուն, Սիդիկ, Փիւնիկիոյ մէջ հայրն էր Կօթը Կարիբներուն (միծ չաստուածներ) և եշտունի (Ասկլեպիոս), կոչուած Ութերորդը: Ասոր նման Պարսկական և Յունական ժամանակներու մէջ, Սեղեկ, Ասորիներու մօտ իրեւ կուսնթագ մոլորակին հրեշտակը (սպի) ճանչցուած էր. ապացոյց մը՝ թէ

երբեմն անիկա գլխաւոր աստուածութիւն մըն էր: Այս աստուածը կրնայ ունեցած ըլլալ նաև յարաբերութիւն մը, Ասորակոն հերոս-չաստուած, Սանդակոսի հետ, որը յիշատակած է Աթենացի Ապօղողոր պատմիչ. մինչ՝ միւս կողմէ, Սանդակոս կրնայ նոյնացուիլ նաև Տարսոնի Սանտացին հետ: Յամենայն զէպս, Սանդակոս, ուզպի Կիլիկիա գնաց և հիմնեց Կելենդերիս քաղաքը (որ է ըսել աստուածն եղաւ), և Երկու դիւցազն սերունդներու միջոցաւ Աղոնիսի հայրն եղաւ: Զատիկ, ինչպէս նաև Սեղեկ, հաւանաբար բուսականութեան չաստուած մըն էր, Աղոնիսի պէս, որուն յարութիւնը ձմրան արեւակայքին կ'ուսի և կը վերջանայ գարնան մէջ: Այսպիսի Աստուածոյ մը զարնանային տօնը պիտի հայթայթէր պատշաճ անուն մը Հըրէից Պասեքին և Քրիստոնէից Զատիկին միանգամայն: Աղոնիսի մահուան և յարութեան գարնանային տօնախմբութիւնները, յաճախ ընդունուած և նոյնացուած էին քրիստոնեայ եկեղեցիներէ, Քրիստոսի մահուան և Յարութեան հետ: Սակայն և այնպէս, պատմական ժամանակներում, Զատիկի կանոնական պաշտամունքին ոչ մէկ հետքը կը դտնուի հայոց մէջ. թէս՝ իրենց Զատիկական տօնախմբութիւնները կը պարունակին ողբերգական լացքը, թաղումը և Յարութիւնը Քրիստոսի:

Որչափ ալ անգոնացուցիչ ըլլայ այս բացատրութիւնը, կը թուի թէ աւելի կը մօտենայ ճշմարտութեան՝ քան Սանտալնեանի Զատիկի նոյնացումը (պաշտպանուած՝ Թիրեաքեանէ և ուրիշներէ) պարական զատ, (սատակի), արմատին հետ, որմէ հաւանաբար ածանցուած է հայկական օգենում» (մորթել) բառը:

Թրզմ. Անգլ. k. Պ. ԱՆԱՆԻԿԵԱՆ  
ՊՈՐԳԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ



## ԽՈՐՀՈՒԲՐԴ ԵՒ ԽԾՈՎՔ

Կիրմարը զոհացնելի աւելի մեծ հաճոյ մը կոյ, այն և յաղրել ատոն:

\*

Ամեն մի սխալ կարելի և ուղղել, բայց ինմասպանութիւնը անուղղելի յանցանք է:

# ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԿԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Ժ.Ա. Քրիստոնեական հաւաքոյը

Ակիզբները ծիսական տարին չկար, քրիստոնեաները միայն քաղաքային տառըին կը պահէին. ամէն ինչ էր պատարագը, իրեւ Քրիստոսի Վերջին Ընթրիքին վերանորոգումը, որ կը կատարուէր հաւաքոյթի մը մէջ, ուր կը կարդային ներշնչուած գրութիւններ, կ'երգէին սաղմոսներ և օրհներգներ, և կը քարոզէին: Շատ կանուխէն այս ամէնքով կազմուեցաւ ամբողջութիւն մը, ուր գեռ այսօր իսկ, որոշապէս կը զանազանուին երկու մասեր, նախապատարագ և Յուն Պատարագ: Այս հաւաքումը ընդհուպ, նախընտրաբար կապուեցաւ շարաթիլ յաջորդ օրուան, որ Տիրոջ օրը եղաւ: Մէն մի եօթնեակ յիշեցուց Քըրիստոսի Յարութիւնը, զուգորդելով անօր յիշատակը Ընթրիքի յիշատակին և ձնունդ տուաւ եօթնեակային զայիկի մը, ուրկէ յառաջ եկաւ կիրակին: Կիրակին պարբերականութենէն ծնաւ Քրիստոնէական եօթնեակը, և տարեկան Զատիկը եղաւ այն առանցքը, որուն չուրջը թիւրեղացաւ եկեղեցական տարին: Ծննդեան տօնը այս միջոցին կ'երկի թէ չէր կատարուեր. սակայն մարտիրոսներուն մահուան տարեգարձները, զորս հաւատացեալները խնամով կը թուազըէին յիշատակի հանդէս տօնախմբելու համար, արգէն իսկ կը ցուցնեն սուրբերու տօնադարձի ծագումը: Իրենցինին կարելի եղածին չափ շատ մօտիկ գերեզմանի մը մէջ պատուով կ'ամփոփէին անոնց նշխարները, եւ աղքատներուն կը բաժնէին հացն ու կերակուրը, զոր պահ մը կը դնէին այդ նշխարները ծածկող տապանաքարերուն վրայ: Իրենց հաւատքը խոստովաներով մնուած հաւատացեալները կը թաղուէին երկիւղած յարգանքներով, ու անոնց անունները կը պահուէին ու կը կարդացուէին պատարագի տառին: Անոնց տարեգարձները կը տօնուէին պատարագի մտառուցով: Այսպէս կ'ուրուազծուի սուրեկրոտ պաշտամունքը:

Ամէն կիրակի տօն մըն էր. Տիրոջը այս օրուան մէջ արգիլուած էր պահեցողութիւն ընել և ծնրադրել, ընդհակառակը, չուրեքչարթի՝ և ուրբաթ՝ պահքի, ապաշաւի և աղօթքի օրեր էին: Ուրբաթ՝ յիշատակ էր Քրիստոսի չարչարանաց. գալով չորեքշարթին, անոր ծագումը շատ յացտնի չ'երեխ, բայց ամենահին յիշատակարաններուն մէջ անոր խօսքը կ'ըլլայ:

Օրուան կարգ մը ժամերը մասնաւոր կերպով մը յատկացուած էին աղօթքի. երրորդ, վեցերորդ և իններորդ ժամերն էին անոնք. ասկէ զատ հաւատացեալները պէտք էր որ աղօթէին առաւօտ և երեկոյ, կերակուրէն և լուացումէն առաջ: Աակայն այս պարտականութիւնները առանձնական նկարագիր մը միայն ունէին. իրեւ հաւատակաց աղօթք՝ գեռ գիշերային հսկումը միայն կը տեսնուի, իրեւ պատրաստութիւն կիրակին, և Հաղորդութեան ու Ագապին, այսինքն Սիրոյ Ճաշին հետ եղած աղօթքները: Հաւատացեալլ միայն իրեն համար չէր որ կ'աղօթէր, այլ բոլոր քրիստոնեայ ժողովուրդին համար. կը յիշատուէին եղայրյները, բարեկամները, եղիսակոպուր և բովանդակ եկեղեցին:

Քրիստոնէական հաւաքումը տեղի կ'ունենար արշալոյսէն առաջ: Անոր կը նախագհէր եպիսկոպոսը, իսկ առ ի չզոյէ անոր՝ երէցներէն մէկը: Արշալոյսին ընթերցուածները կ'ընէին, կ'երգէին, ապա ուղերծ մը, և հանգանակութիւն, ու հաւաքոյթը կը վերջանար Սիրոյ Ճաշով: Այդ ընթերցուածները միայն Ս. Գիրքէն չէին ըլւար, այլ նուև ուրիշ եկեղեցիներէ առնուած ընթացիկ թղթակցութիւններէ և մարտիրոսներու նահատակութենէն զրուազներ: Սիրոյ Ճաշը հասարակութեան հարուստներուն կողմէ աղքատներուն մատուցուած կերակուր մըն էր. սակայն այս կոչունքները ծնունդ տուին աղատութիւններու, և երբեմն անկարգութեանց, որոնք ի վերջոյ պատճառ եղան անոնց խափանութիւն:

Հաղորդութեան հաւաքոյթը բոլորովին տարբեր կարեսրութիւն մ'ունի: Խորհուրդը կը կատարուի հացի և զինուոյ տեսակաւ, և նոյն ինքն Քրիստոսի արտասանած խօսքերով: Զուր կը խառնէին զինիին մէջ(\*),

(\*) Հեղինակին այս կարծիքը ստոյգ չէ: Ծ, Թ.

սկիհին՝ որուն վրայ Բարի Հովհանն պատշերը քանդակուած էր։ Հուատացեալները Հաղորդութիւնը կ'ընդունէին իրենց ափին մէջ, և կը հազորդուէին։ սարկաւագ մը կը մատացանէր սկիհը, որուն անձնիւր ո՛ռ կը մօտեցնէր իր շրթունքը։ Հաղորդութիւնը կ'առնուէր ծոմ վիճակի մէջ, երկիւղիւ և հաւատով։ Հալածանքի շրջաններուն, ամէն օր հաղորդութիւն կ'առնէին, բացի ծանր յանցանքով մը անարժան ըլլալու պարագայէն։ Տէրունական աղօթքի արտասանութենէն ետքը, հաւատացեալները ողջոյնի համբոյր կուտային իրարու եւ կը բամնուէին։

Այս հաւաքոյթները երեխն կը վրդովուէին այնպիսի արտայայտումներով, որոնց նկարագիրը զիւրին չէ բնորոշել։ Հաւատացեալները, այրեր և կիներ, ինքինքնին յանկարծ օժտուած կը զգային կերպնական պարզեներով, ու կը կանչուրուաէին անունովը Ս. Հոգիին, որ զիրենք կը ներշնչէր։ Այս զեղումները երեխն յառաջ կը բերէին հոգեկան խոսվքներ, զորս Շընորհք կը կոչէին։ Զրի, գերբնական եւ վաղանցուկ պարզեւ մըն էր ան, երեխն կ'իջնէր անտաշ մէկու մը վրայ, և կը յայտնուէր յախուռն ու յեղակարծ կերպով։ Այս արարօինուկ երեոյթները զորս զժուարթէ կարենանք երեւակոյել, և որոնցմէ շատերը մեզի անհեթեթ և նոյն իսկ ցաւագին կ'երեխն, իրենց արտայայտումին մէջ, այնու ամենայնիւ յաճախ բարեբաստ արդիւնարութիւն մը կ'ունինային։ Այնպիսի տեղ մը ուր աղօթքը բնական կերպով մինչև քնարական մտասքանչութեան կը վերանար, և կ'արտայայտուէր գրական բոլորտին նոր խանդով մը, աղօթմած երգած կարգացած ատեննին ամէն մէկը կըրնար խօսք տոնել, եթէ ինքոյինքը ներշնչուած զգար այդպէս ընելու։ Ռոտի կ'ելլէր այն ատեն և հոգիին ազգումովը կ'արտասանէր խօսքեր կամ պարզ ձայներ, որոնց մասին դժուար է կարծիք մը յայտնել, քանի որ ոչինչ պահուած է անսոնցմէ։ Այս յանկարծաբանութիւնները երեխն եղանակով, և երեխն արտասանութեան ձեռով կը կատարուէին համանաման ոլորտի մը վրայ, զմայլած ներկաներուն կողմէ, որոնք ամեն կը ծայնէին։ Շուտով զգային անոնց առաջարկութիւնը անոնց հանդէպ այլեւ ոչ մէկ զգկամակութիւն չզգաց։

շընչումի վիճակները, զգուշանալու համար խրտուցիչ զեղծումներէ, և նոյն իսկ անոնց առաջքը առնելու համար։


Մարգարէութիւնը և լեզուներու շնորհը բարձր յարգ կը վայելէին։ ի լեզուս խօսիլը լուրջ քննութիւն մը կը պահանջէր։ կարգ մը շնորհքներ կապ ունէին հասարակութեան ներքին ծառայութիւններուն հետ։ Ամբողջ այս նույիրապետութիւնը, ինքնակամ և պաշտօնական, կարծ ատեն մը միայն տեսեց։ Բոլոր շնորհքներու մէջէն մարգարէութիւնն էր որ ընդհանուր համբոյր կանուխ ընկլուզուեցան կանոնեալ նույիրապետութեան մէջ, զոր օրինակ ասպանջականը, խրտատառուն, և ուսուցանողը, գանդաղօրէն բայց յառաջատուարար Եկեղեցին նըմիրապետութեան և վարչութեան մարմինին մէջ առաւ այս ցրուած ուժերը։ միայն, կամ զրբթէ միայն մարգարէութիւնն է որ պահեց անկախ զիրք մը պարզապէս յապաղցնելով իր անհետացումի յամը։

Շնորհները թէեւ թանկագին խթաններ էին՝ պահպաններու համար փոքրիկ հասարակութիւններուն եռանդը, բայց հետըզհիտէ անդորձնական եւ աւերիչ սկսան դառնալ, երբ կազմակերպութիւնը այլեւ սկսաւ վերջնականապէս հաստատուն ձեւ մը առնել։ Որչոտի աւելի ուղղափառ իմացումը ամբացաւ եւ պարտապիր գարձու, շնորհական և անհատական իմացումը վերջունեցաւ, թէեւ միշտ յարգելի, բայց ա՛լ կը դազրէր օգտակար ըլլուէ, և սկսան իսկ նեղացուցիչ դառնալ։ Քրիստոնէութիւնը ըմբռնեց իր իսկ ձեռքով ինքոյնքը բարեկարգելու և այս առաւելազանց անումին առաջքն առնելու հարկը։ Հոգեկան պարզեները, նախնական յորձեռանդ աւիշի այս մնացորդները, հասարակաց կարգ ու կանոնի մէջ մտան։ Երրորդ զարէն ասզին, անոնք այլևս այնքան հազրւագէպ զարձած էին, որ քահանայական նույիրապետութիւնը անոնց հանդէպ այլեւ ոչ մէկ զգկամակութիւն չզգաց։

Գերեզմանափորներ, գոնապաններ, ընթերցողներ, երդմնեցուցիչներ, որոնք նույիրապետութեան ստորին աստիճանները կը կազմէին, արարտողութեանց փայլին համար օգտակար համարուեցան։ Սարկաւագներ, քահանաներ եւ հպիսկոպոսներ կը

մատակարարէին, կ'ուսուցանէին, և կը կառավարէին։ Եպիսկոպոսական կարգին հաստատումը եկեղեցիներուն տուաւ տեսակ մը աւելի թանձրացեալ իրականութիւն։ Երկրորդ դարու կէսէն՝ Եպիսկոպոսութիւն հաստատուեցաւ Հռովմէական աշխարհի բոլոր զիխաւոր քաղաքներուն մէջ։ Այդ դարուն վերջինը բոլոր Ռւզղափառ եկեղեցիներու կազմին ձեւական մասն էր արգէն։ Այդ ատենն էր որ Հեղեփոխպաս ճամբորդեց եկեղեցիէ եկեղեցի, հաւաքելու և չինելու ամէն տեղ եպիսկոպոսութեանց գաւազոնացուցակները։ Այդ թշւականին գոյութիւն ունէին քրիստոնեայ հանրութեան եպիսկոպոսներու ցուցակները, որոնք ճանչցուած և մնայուն հանգամանք մը ստացած էին, և կը պահուէին քահանայից դասուն մօտ։

Թրգմ. ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ



## ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍԻ ԴԱՐՁԻՆ ԱՌԹԻՒ

Նախ քան բուն նիւթին անցնիլը, հարկ է որ պատմական ամիոփ ծանօթութիւն մը ունենանք ի մասին Կոստանդիանոսի անձին և իր ժամանակի իրադարձութեանց։

Ան իր երիտասարդ տարիքին մէջ զինուորական կեանքը որդեգրեց և Դիոկղետիանոս ու Գաղերիսոս օգոստոսներու հրամանին տակ այնպիսի քաջութեամբ ծառայեց, որ վերջինիս նախանձը զինք պարտաւորեց փախչիլ և հօրը մօտ ապաստանիլ յեւրոպա։

Իր հօր մահէն վերջ թէե բանակին կողմէ կեսար հռչակուեցաւ և քիչ ետքն ուլ իրը օգոստոս ճանչցուեցաւ, սակայն կայսրութիւնը բաժնուած էր վեց տիրողներու միջն— Կոստանդիանոս, Մաքսիմիանոս և Մաքսինտիոս՝ արեւմուտքի, Գաղղերիսոս, Լիկինիսոս և Մաքսիմին՝ արեկելքի մէջ։

Ասոնցմէ չորսին մահէն վերջ, դաւագրութեան կամ կոռի հետեանքով, Կոստանդիանոս և Լիկինիսոս բաժնեցին կայսրութիւնը իրենց միջն։ բայց չուշացաւ այն պահը յորում կոստանդիանոս, հրամայելու մէջ վարպետ, կոռի մէջ աներ-

կիւղ եւ խաղաղութեան ատեն դիւրոհաճ այդ իտէալ զինուորականը, տիրացաւ աշխարհի ճակատազրին։

Կրնանք գնել հօս հարցը թէ ի՞նչ էին անոր՝ քրիստոնէութեան պաշտպան կանգնելուն պատճառները և թէ ո՞քան անեկղծ էր ինքը այդ մասին։

Եկատի ունենալով անոր միահեծան իշխանութիւնը, առաջին առթիւ կարելի է բացարձակապէս քաղաքականութեան վերագրել իր լնթացքը, մէկդի թողլով անոր անձնական համսգութերը։ Որով մեզ կի կը մնայ նոյն երկու զիխաւոր բաժանութերու տակ չօշափել այն բոլոր չարժարիթները, որոնք կայսրը մղեցին Հռոմի գահին վրայ բարձրացնելու այնքան անարգուած կրօնք մը։

Քաղաքական տեսակէտէն դիտելով ակներեւ է.

Ա) Կայսեր պարտականութիւնը՝ խողաղութեան մէջ և բարգաւաճ պահելու իր մականին տակ խմբուած գաւանանքով և մշակոյթով տարբեր և այլողան ժողովուրդները։ Ի միջի այլոց կոյցին քրիստոնեաները, «մարդկութեան թշնամիներուց», որոնց կինցացդը կը խճանքուէր, հաւաքոյթները զաւագրութեան կը վերջապէս անոնք պատասխանատու կը նկատուէին և հանրային ունէ դժբախտութեան և ժողովուրդին զիխուն եկած ամէն կերպ աղէտներուու— Եթէ պատահի որ Տիբեր գետը մինչև քաղաքին պատերը բարձրանայ, եթէ նեղոս չյորդի և չողողէ գաւուերը, եթէ անձրե չտեղայ, եթէ երկարժարժ տեղի ունենայ, եթէ սով տիրէ և կամ ժանտախտ մը ճարակի, անմիջապէս կը պոսան «Բբիստոնեաները առիւծներուն նետելու է» (Տիբրտ. Զատ. 40)։ Բայց այսքան տեսելի ժողովուրդը նշանակելի թիւ մը կը ներկայացնէր. անոնք «թափանցած էին ոչ միայն քաղաքներու, այլ նաև զիւղորէից մէջ»։ և այդ իսկ պատճառաւ և մեհանեները ամայացեր էին եւ կրօնական արարողութիւնները վաղուց անըլքացած» (Պլինիոս)։ Այս մասին հնաւասիկ Տիբրտուղիանոսի պերճախօս հատուածը. և Մէնք գեռ երկեկուան մարդիկն ենք, բայց ձեր բոլոր տեղերը գրաւած ենք— քաղաքներ, կղզիներ, ամրոցներ, զիւղեր, շուկաներ, բանակատեղին, ացեղներ, լն-

կերային շրջանակներ, պալատ, ծերտկոյտ, ֆորում — միայն ձեր աստուծներուն մեհանները թողած ենք ձեզի . . . մարդոց այսպիսի զանգուած մը եթէ ձեզմէ հետանալու ըլլար, զուք սարսափահար պիտի ըլլայիք զձեզ պաշարող միայնութենէն եւ համատարած լոռեթենէն, որ կարծես մեռած աշխարհի մը թժբիրը բլուր: Դուք կառավարելիք հպատակներ փնտուելու պիտի ստիպուէիք, և մնացող քաղաքացիներէն աւելի թիւով թշնամիներու պիտի ունենայիք. վասնզի քրիստոնէից թիւին շատութիւնն է ձեր թշնամիներու այնքան սակաւութեան պատճառը — քանի որ ձեր զանազան քաղաքներուն զըրեթէ բոլոր բնակիչները Քրիստոսի հետեւողներ են» (Ձատ. 37): Կայսրը անշուշտ պիտի չուզէր և արդէն չէր կրնար սոյն հոսանքին դէմ ծառանալ, մանաւոնդ թէ Քրիստոսի վարդապետութիւնը կոմ ո երկինքի թագաւորութիւնը սպառնալիք մը չէր Հռովմէական կայսրութեան» (Տիւշին, Պտմ. Ա. IX):

Սակայն Քրիստոնեաներն իրենց անմեղ հայեցողութիւններէն զատ ունէին առաքինի կենցաղ մը, ինչ որ կրնար իրը հաստատուն հիմ ծառայել կայսրութեան:

Բ) Անոնք կուրօրէն կը հնազանդէին իշխանութեան, քանի որ, ըստ իրենց, իշխողները հանրութեան հաճութեամբ չէր որ կը բարձրանային իրենց պաշտօնին, այլ Աստուծոյ կամքով, Պօղոս Առաքեալի հրահանգին համաձայն՝ թէ «ամենայն անձն որ ընդ իշխանութեամբ իցէ ի հնազանդութեան կացէ». քանզի ոչ ուստեք է իշխանութիւն, եթէ ոչ յԱստուծոյ. եւ որ ենա՞ յԱստուծոյ կարգեալ են» (Հռով. ԺՊ. 1):

Այս տեսակէտով հրեաներուն հետքաղատառութեան զրուելու պարագային, կարելի պիտի ըլլայ հիմնովին տեսնել Քրիստոնէից կազմած հակազրութիւնը: Քրիստոնէական 7-8 թուականին Յուզա Փալիլիացի անունով մէկը ապստամբութեան մղեց հայրենակիցները, ըսելով՝ թէ վախկոտներ են եթէ զիջին տուրք տալ Հռովմայիցիներուն և Աստուծմէ վերջ հրանգանդին մոհնկանացու մարդոց՝ իրեւ տէրերու» (Յովս. Պամթ. Բ. VII), և այսպես մեր «քաղաքային կառավարութիւնը

ընդվզումներով լեցուց ներկայիս, և հիմը դրաւ ապագայ դժբախտութեանց . . . (Յզապ. Հնիսոթ. ԺԲ. I): Այս շարժումն երկրորդ դիմայեղումը՝ որ տեղի ունեցաւ 66ի օգոստոս 6ին և տեսեց մինչեւ 73, հետևանքն էր Պաղեստինեան կեսարիոյ սեպահականատիրութեան շուրջ ծառած գէճին, ընդ մէջ հրէից եւ յունաց Ահաւասիկ, այդ ապստամբութեանց մէջուցին կարենը դեր մը խաղացող նոյն ինքն զօրավար Յովսեպովի վկայութիւնը. . . . Հրէից ընդդէմ Հռովմայեցուց մղած պատերազմը մեծագոյնն էր ոչ թէ միայն մեր առենները եղածներուն, այլ կերպով մը, բոլոր լսուածներուն մէջ. . . » (Պամթ. Ա. I) — Յունաց կողմէ ջարդ մը հրէից ի կեսարիա, վրիժառութիւն՝ մեծ համեմատութեամբ, սպանութիւնը քահանայակետին եւ աղնուապետական առաջնորդներուն, գաւաճանութեամբ որէ անցուիլը հռովմէական պահակազօրաց. Վեսպասիանոսի և Տիբոսի արշաւանքները, մարիլը շարժման, յրուիլը վերապրղներուն, կործանումն երուսաղէմի, արեան գետեր:

Հօս կը վերջանայ Յովսեպոսի պատմութիւնը, բայց ոչ արիւնահեղութիւնը: Վաթուուն տարի վերջ Սիմօն Բար-Կոփրա մը պիտի ելլեր հրէից սպասած Մեսիային հովերը տալով ինքնիրեն, ու հռովմէական էլզէոնը պիտի փախցնէր բանակատեղիէն, վերջի վերջոյ ճղմուելու համար:

Ոյս երեք աստիճանական ապստամբութեանց մէջ — սպահարկութեան և քաղաքի մը սեպահականատիրութեան պահանջք, Մեսիական թագաւորութեան մը հաստատութիւն — ո՞րչուի դիւրին է տեսնել անոնց յատկանշական հակումը զէպի երկրաւոր իտէալիներ:

Առաջին երեք գարերուն մէջ Քրիստոնեաներ իրենց մտքէն անգամ չէին անցըներ ոյսպիսի գաղափարներ, քանի որ ոչ թէ երկրաւոր, այլ երինաւոր մօտալուտ թագաւորութեան մը ակնկալիքն ունէին: Նոյն իսկ ամենազառն հալածանքներու տաեն ցոյց տուին իրենց հայեցողութեանց մէջ հաստատ ըլլալին: Իրենց արիւնը մէշտ թափուեցաւ, բայց իրենք ուրիշի մը քիթն անգամ չարիւնեցին, և ինչ որ աւելին է, հրաժարեցան նոյն իսկ ուեէ բարոյական զէնք գործածելէ, ինչպէս, ցաս-

մամբ քաշուիլ երկրագնդի մէկ հեռաւոր անկիւնը (Զատ. 37):

Գ) Կոստանդիանոսի տասուածատուր իրաւունքը. — Այս կէտին նկատմամբ պէտք չէ մտահան ընել նախորդ պարագան՝ թագաւորներու իշխանութեան Աստուծմէտ տրուիլլ: Ի հնումն, մականն ու սուրը տրուեցան Մավսէսին, Յեսուին, Դաւիթին, և ետքի ժամանակներու մէջ ալ նախանձայոյզ Մակարեաններուն: Քրիստոնէլլոց համար նոյն նախախնամութիւնն էր որ իշխանութիւնը փոխանցեց Կոստանդիանոսի: Անոր բոլոր թշնամիները յաղթուեցան իրարու ետեւէ, քանի որ Աստուծոյ կողմէն ընտրուած էր իրը գործիք ծառոյելու: Քրիստոնեաներուն համար այս այս էր, և արքունիքի մէջ գտնուող իրենց ներկայացուցիչները՝ Լակտանտիոս, Եւսեբիոս, կայսեր հաղորդեցին այս ըզդացումը: Կոստանդիանոսի անուան ձօնուած կրթին մէջ Լակտանտիոս կ'ըսէ. «Աստուծ էր զքեզ իշխանութեան բարգաւաճ բարձրութեան հասցնողը... Ան քեզի երջանկութիւն, առաջինութիւն եւ երկար օրեր պիտի չնորդնէ, որպէսզի քու ծերութեանդ օրերուն մէջ իսկ կարենաս կասավարել կայսրութիւնը այն արգարութեամբ՝ որով սկսար քու երիտասարդութեանդ, եւ զաւակներուզ փոխանցել հովովմէ ական անունին պահպանութիւնը, ինչպէս որ դուն ալ քու հօրմէդ ստացար: Այս պատճաներու տակ կայսրը չէր կրնար չքաջալերել այդ խանդակառ հպատակները, որոնք իրեն ու իր ընտանիքին կը վերագրէին իշխելու աստուածատուր իրաւունք մը:

Դ) Կայսեր կողմէ քրիստոնէութեան վայելած հովանաւորութեան չորրորդ շարժառիթը կարելի է նկատել անոր կարգ մը նախորդներուն և արքայական ընտանիքի անդամներուն նպաստաւոր վերաբերմունքը քրիստոնէից հանդէպ: Անոնք քրիստոնէից անմեղութեանը համոզուած, իրենց պարատին մէջ ընդունած և անոնց դուանանքը որդեգրած էին: Քրիստոնէութեան նկատմամբ առնուած այս նպաստաւոր քայլը, սակայն, սերմահատիկ մըն էր, կոստանդիանոսի օրով ծառ մը ըլլալու համար ժամանակի տեւողութեան կարօտ: Այսպէս, առաջին առթիւ քրիստոնէութիւնը մաւտք գործեց պարտին մէջ կրօ-

նական համաձուլականութեան (synchré-tisme) մը խողովակով: Սեպտեմբերոսի կինը՝ Յուլիա Դոմիա ծանօթացած էր քրիստոնէից դաւանութեան եւ լաւ տրամադրուած անոնց նկատմամբ, բայց հոգանաւորեց Փիլոսոփատը՝ որ զրէ Ապողունիոս Տիրանացիի կեանքը, խարերայի, կախարդի եւ ճգնակեացի խառնուրդ մը, ուրուն՝ հեթանոսութեան մէջ ունեցած շահատակութիւնները հաւասար նկատուած են մեր Փրկչի Տնօրինութեանց: Ներա զարմիկը՝ Յուլիա Մամմախա, «կրօնասէր կին մը» (Եւս.), երբ Անտիոք կը գտնուէր, փափաքեցաւ եւ լսեց Որիգենէսի պերճիմաստ յորգորները: Այս կնոջ բարեպաշտ զգացու մերը աղդեցին իր զուկին՝ Աղեքսանդր Անտիոք կայսեր վրայ, որ իր անձնական մատրան մէջ զետեղեց Հայր Արքահամի, Որիկոսի, Ապողունիոսի եւ մեր Տիրոջ արձաններն անխտիր: Եկեղեցական հայրերէն ումանք կը հաւասարն ասոր եւ իր կնկան՝ Օթաշիլա Սեւերայի թղթակըցիլլ Որիգենէսի հետ, մանաւոնդ իր ապաշխարելը՝ եպիսկոպոսներու հրահանգին համաձայն: Դիոկղետիանոսի դլխաւոր ներքինիները ինչպէս նաև կինը՝ Պրիսկո, և աղջիկը՝ Վաղերիա, քրիստոնեայ էին: Անոր քրիստոնէից հանդէպ ունեցած առջի ընթացքին նայելով — կարենոր պաշտօններ տալ, եկեղեցիներու շինութիւնը տրտօնել, եւայլն — տարօրինակ չի թուիր խորհիլ՝ որ այդ ուղղութեամբ շատ աւելի առաջ կ'երթար, եթէ նոր կրօնքին երգուեալ թշնամի Գաղերիոս չծանրանար անոր վրայ՝ ընդհանուր հաւածանգի մը սկսելու համար:

Սակայն քրիստոնէից համար նպաստաւոր ամենակարկասուն զէմքը կոստանդիանոսի հայրն էր՝ Կոստանդիոս, որ Գաղերիոսի հալածանքի հրովարտակը մեռեալ տառ նկատեց և զարկ տուաւ իր երկրբամասին բարգաւաճման, յայտարարելով՝ թէ ուր ամենէն թանկագին զանձը ժողովուրդին սրտին մէջն է, եւ թէ գուհին պատիւը եւ կամ պետական վտանգը երբ ուեէ արտակարգ օժանդակութեան պէտք ունենան, ինք կրնայ վատահութեամբ ապաւինիւ անոնց երախաւագիտութեան եւ առատածենութեան (Կիպառն Պամթ. Հոռմ. Բ. էջ 107): Այդ մեծահոգի կայսրն ու բանիմաց քաղաքագէտը «երբ

Հիւրասիրութիւն մ'ունենար, կը ստիպուէր փոխ առնաւլ սեղանի սպաս մըօ (անդ): Մեր այս մանրամասն վկայութիւններով կ'ուզենք շեշտել քրիստոնէութեան համար անոր ունեցած գնահատանքը, զոր պիտի յայտնէր այնքան յանկարծական և ապշեցուցիչ կերպով: Սապէս կը պատմուի: Օր մը կը հրամայէ իր պալատականներուն որ իրենց մէջ եղած հեթանոսները իր ձախ կողմը տնցնին, իսկ քրիստոնէանները՝ աջ կողմը: Բայրուն ալ ձախ կողմը կ'անցնին, կայսրը կը զայրանայ իրենց բուն դուռանքը ծածկելնուն համար:

\* \* \*

Գալով մեր ուսումնասիրութեան երկրորդ մասին՝ կոստանդիւնոսի անձնուկան համոզումի խնդրոյն, պէտք կը զգանք շարունակել Ա) իր հօր քրիստոնէից հանդէպ բանած ընթացքին վերլուծումը: «...թէոփանէսի կողմէ անոր համար զործածուած շրջաւանըքաց (քրիստոնէամիտ) բառը մեզի միջոց մը կու տայ խորհելու, որ հայրական ազդեցութիւնը կոստանդիւնոսի մըտքին մէջ աւետարանական գետին մը պատրաստելու կրնայ ծառայած ըլլալ» (Enc. Brit.): Բայց մենք կը կարծենք որ իր հայրը տակէ շատ աւելի տարբեր բան մը ըրաւ. ան քրիստոնէանները յանձնարարեց իր զաւկին և յաջորդին, ոչ թէ միայն զործով այլ խօսքով. և այդ հայրական խրատին և յանձնարարութեան — զոր հաւանաբար ընդունեցաւ իր հօր մահուան անկողնին քով — արժէքը պիտի կրնար ինք անձամբ վաւերացնել: Դիտդեսիանոսի հրովարանիներն կը ճառեն զքրիստոնէայս հալածելու մասին — որոնց միակ ռճիրն էր իրենց հաւատաքը — անոնց ընթացքը, զոյացած քառոս զինք համոզեցին այնպիսի ձեռնարկի մը յիմարութեանը, և իր անզողք թշնամի Գաղերիսոսի դաժանութիւնը՝ հաշկագրութեամբ իր հօր հեղահամբոյր ոգիին, զինք գարշանքով և ատելութեամբ համակեց: Այս պայմաններու տակ, իր հօր կամքը անեցաւ իր զիտակցութեանը մէջ, մինչեւ որ եղաւ ներոյժ իրականութիւն մը:

Բ) կոստանդիւնոսի իր անձնական համոզումով քրիստոնէութիւնը հովանաւորելուն երկրորդ շարժառիթը պէտք է փնտուել հօգևոր հայրերու կողմէ կրած աղ-

գեցութեան, ինչպէս կեսարիոյ Եւսեբիոս և պիտիսպոսին, որ միշտ վայելեց որքայական մտերմութիւնը, կորառապայի Հոսիոս Եպու.ին, եկեղեցական խնդիրներու մէջ իր այս խորհրդատուին, որուն՝ կայսեր վը-քայ ունեցած ազգեցութիւնը հեթանոսներ կախարդութեան վերապրեցին, և հսետոր Էտկտանտիոսին, որ դաստիարակն էր առ առ զաւկին՝ Կրիստոսի: Սոյն երեքութիւնը (triade) միշտ վստահեցնելով զայն իր ասաւուծոյ կողմէ ընտրուած լինելուն մասին, և շարունակ յիշեցնելով աստուածային հաւանանութիւնն ու վաւերացումը իր մղած յաշողթական պատերազմներու մէջ ունեցած յաղթանակներուն, այս ամէնը իր փոստ ծառայեցուց իր նպատակին:

Գ) Քրիստոնէական բարոյականն առանցքնեց կայսեր ուշն ու ուրոււը: — Բազմաստուածեան հաւատքի և անոր կապուած սովորութեանց հետեանքով ամբողջ կայսրութիւնն ողբալի վիճակի մը մէջ կը զանուէր: Սրբնամիտ կայսր մը ամենայն զիւրութեամբ պիտի նկատէր հեթանոսաց և քրիստոնէից յայտադրած հակագրութիւնը: Վերջիններս իտէալ կրօնիքին բարացուցական ուսուցումներով ներշնչուած՝ առանձնապէս առաքինութիւններով կը մատնանշուէին և հաւաքաբար կը յօրինէին հանրային ներդաշնակութիւնն մը: Շնչնչ երջանիկ և ոսկեզին պիտի ըլլայ մարդկային զործոց վիճակը, երբ ողջ աշխարհին մէջ տիրէ եւ ազնուութիւնն, եւ բարեպաշտութիւնն, եւ խաղաղութիւնն, եւ անմեղութիւնն, եւ արդարասիրութիւնն, եւ ժուժկալութիւնն, եւ հաւատք», վասնզի ամարդիկ կառավարելու համար եղած այնքան շատ և այլազան օրէնքներու պէտք պիտի չմնայ, քանի որ Աստուծոյ օրէնքն առանձինն բաւական պիտի ըլլայ կատարեալ անմեղութեան համար (Զատ. Ե. 8): Քրիստոնէայ կիկերոնին այս խորհրդածութիւնները ջերմ սիրով պիտի ընդունուէին կայսեր կողմէ. 312-331 թուականի միջիւ տրուած հրովարտակները ատոր ամէնէն ակնյայտնի ապացոյցներն են — յարգանք կանանց հանդէպ, գերիններու ազատութեան իրաւունքին ճանաչում, մարգաց երեսը կէտկիտելու կամ խարանելու արգելք, «վասնզի երկնքի գեղեցկութեան նմանութեամբ ստեղծուած է»:

ամուսնացեալներու համար հարճ պահելու արգելք եւ ամսութիներու իրաւանց ճանաչումը՝ ընկեցիկներու պաշտպանութիւն, պետական գտնածէն օգնութիւն կարօտելոց. նոյնիսկ կենդանիներն անզամ նկատողութեան կ'առնուին, թզթատարական պաշտօնեաները պարտաւորելով որ իրենց ծանր դաւադանը փոխանակեն կենդանին խթաղացնելու միայն բաւական եղող մարտկով մը (Kidd. Բ. էջ 9):

Դ) Կայսրութեան բարօրութեան սատարող սկզբունքներու յաջողակութիւնը զգալէ վերջ կայսրը նոյնիսկ յակամայց պիտի յազթուէր զանոնք ծնող վարդապետութենէն: 312 թուականին Մաքսինայիուի պարտութենէն վերջ, հեթանոսական սովորութիւնները կատարելու փոխարէն հրամայեց որ Հոռմի մէջ իր արձանը կանգնուի Փրկչին նշանը [խաչը] բռնած իր աջ ձեռքին մէջո, որուն վրայ կը կարդացուէր հետեւեալ լատիներէն արձանագրութիւնը, ԵՍ ԶԵՐ ՔԱՂԱՔԻ ԲՈՒՆԱԿԱԼԱԿԻՆ ԼՈՒՇԷՆ ԱԶԱՍԵՅԻ ԱՅՍ ՓՐԿԱԳՈՒՄԾ ՆՇԱՆԱԲԻ... (Եւս. Բ. 9): Միլանի հրովարտակի (313 մարտ) հրատարակումէն վերջ ան զբեց Հոռմի եպիսկոպոս Միլիթատեսին, և օրինաւոր Ընդհանրական Եկեղեցւոյ հանդէպ ունեցած յարգանք այնքան մհծ է որ ոչ մէկ տեղ ունէ հերձուոծ կոմքաժանում թողուղ կ'ուղեմ» (Եւս. Բ. 5): Ասոր ալ յաջորդեց Թոնատեաններու վատարումը, արիստեաններու գատագիռուն ու աքսորը եւ կազմութիւնը՝ առաջին անգամ ըլլալով՝ հաւատոյ հանդանակին, կառուցումը հոյակապ եկեղեցեաց, կ. Պոլսոյ շինութիւնն ու ընծայումը առ Ա. Կոյսյն մի միայն քրիստոնեայ հոգեսրականներու մասնակցութեամբ:

Քրիստոնէութեան համար ունեցած նախասիրութեան սոյն արտաքին ապացոյցներէն զատ կայսեր ներքին կենաքին մէջ ալ կը տեսնենք վերմ բարեպաշտութիւն մը (\*): Իր մկրտութեան յապազումին հակառակ — արքայական ծիրանիին

(\*) Անսարակայս, առկայն, հեթանոն բարքերով անամենացութեան կենաքաղի ձևունդ հեղող ջղայնութեամբ միայն կը բացառուի իր զաւուին ու կինը սուաննել տալու պարագան, միայն ունեցած քաջութեան եւ յաջորդութեան նախանձէն, եւ միւսին վերագրուած ամսունական անհաւատարմութեան մը նախանձայուղութենէն մղուած:

ընծայեալի ճերմակ զգեստին հետ փոխանակութիւն տեղի ունեցաւ մահաւուն անկողանին մէջ — Եկեղեցւոյ պաշտամունքները վայելելու մինաշնորհն ան միշտ պահեց: Իր բազմազբազ վիճակին մէջ աստուածաբանական ճառեր յօրինեց ու կարգաց բազմութեան մը առջեւ: Բաց աստի, ոչ թէ միտոյն Ա. Գիրք ուսումնասիրեց — որոնց բազմացման սատարեց — այլ նաև հեթանոսական կամ արտաքին գրուածքներ՝ իր փարած իրօնքին ի պաշտպանութիւն փառատեր գտնելու մտօք: Իր մատը կը զնէ Միլիթեան պատգամմերէն մէկուն վրայ, ուրուն յունարէն բնազրի երեսունչորս տողերուն սկզբնատառելը կը կազմեն հետեւեալ մարգարէական ծայրանունը. «ՅԵՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՈՐԴԻ ԱՍՏՈՒՆԾՈՑ ՓԲԿԻՉ ԱՇԽԱՐԾԻ»: Նմանապէս կը ծանրանայ Վիրդիլիոսի Հովուականքին չորրորդ երգին վրայ, ուր, բանաստեղծական ներշնչումով մը կ'աւետուի Մեսիային կուսական ծընունդը, Եսայիի մարգարէական զուշակութեան համանմոն:

Ե) Վերջապէս այս ամենէն վերջ, եւ կերպով մըն ալ ամենէն առաջ կայ նաև այն արտասովոր շարժառիթը, որ կայսրը մղեց փորելու Լապարտումին (\*), ինչպէս նաև Խաչին, որու հետեւնքով ջախնջախեց Մաքսինատիսուի և կիլինիսուի ոյժերը՝ միանգամ ընդ միշտ:

Բարեպաշտներուն համար շատ բնական բան մըն է կայսեր տեսած գերբնական երեսիթը՝ լուսաւոր խաչ մը երկնքի վրայ, եւ ոչ մէկ դժուարութիւն կը զգան կայսեր պատմածին հաւատալու:

Հաւատրի նոյն մակարգակին վրայ չը գտնուողներուն համար կ'արժէ յիշել կրօնական փորձառութիւններէն մին՝ արտաքնացումը (exteriorisation), որով կը բացատրուի կայսեր միաքար յափշտակող յարացոյցին ցոլանալը անոր հոգեկան և մարմնաւոր ոչքերուն առջեւ, ուրիշ խօսքով, առարկայացումը ննթակայական պատկերի մը (\*\*):

(\*) Մեր Փրկչի առուան խաչածե մինազբանինը: Բային սուսպարանութիւնը անորոշ է. յեղաւարաններ բոլոր յեղաւններու մէջ փնտառած են զայն, նոյնիսկ Կայերէնին մէջ:

(\*\*) Նոյն երեսովին է նաև մեր մեծագոյն միասիկ երերովին և սրբակեաց վանականին՝ նաև կայսեցին տեսածը՝ Տիրամազրը Մանուկն ի զիրկ:

Խոկ անոնք որ բանապաշտութեան յաւակինոտութեամբ իը միրժեն այդ երեսոյթը, թող յիշեն փիլիսոփայութեան ընդունած մէկ հոգեբանական երեսոյթը՝ ենթագիտակից—կետնքը։ Ահաւասիկ մէկը, երբեմն զինուոր մը, խոկ հիմա, իր ասպարէցին բոլոր զժուարութիւնները հարթելէ վերջ կայսր մը, ամբողջ աշխարհը իր մականին տակ առնելու բուռն փառաւիրութեամբ մզուած, և հետեւարար պարտաւորուած ըսելու իր «ըլլալ թէ ըլլալ»<sup>1</sup> ճակատելով ամբողջ Ասիոյ տիրող թըշնամիին դէմ։ Վճռական պատերազմէն առաջ, իր անձկութեան պահերւմ միթէ բընական չէ<sup>2</sup> իր սիրելի հօր յիշատակին արծարծիլը և անոր յորդորը՝ Փրկչին ապաւինելու, հեթանոսական նշանները անոր յաշթական խորհրդանշանով փոխանակելու, իր ձեռնարկը իրը Անոր դատին պաշտպանութիւնը նկատելու։ Արդէն վազուց արգիլուծ չէր, Խաչին և Խոչեալին ի յարգանս, գերիներու խաչելութիւնը։ Էռուաւոր խաչին երեսոյթը իր պատրաստուած միտքին մէջ անցնելէ ետք անչուշտ պիտի նուաճէր նաև սիրտը, ու տարածուէր ամբողջ էռութեանը մէջ։ Արով, խաչին հրաշալի երեսոյթը՝ ուրուն վերապրեց կայսրը իր յաղթանակը՝ թիրես ներելի ըլլայ նկատել իրրե պոստը մը՝ արտագրուած իր միտքը Ակող սոյն խորհրդանշութեանց հետեւանքով գոյացունթաղիտակից կեանքին։

\* \* \*

Մեր այս զրութեան մէջ ջանացինք նկատի առնել քաղաքական շարժառութեներով (քրիստոնէից արդէն բազմանալը, անոնց ունեցած կրուսարկան հնողանդութիւնը, Կոստանդիանոսի վերապրուած առտօնածուոր իրաւունքը, որքայտական դէմքերու նպաստառոր վերաբերմունքը) և անձնական շարժառութեները (իր հօր կամքը, եպիսկոպոսներու աղղեցութիւնը, քրիստոնէից բարոյականն ու գուանանքը, լուսեղէն երեսոյթը) որոնք Կոստանդիանոսը մղեցին քրիստոնէութեան ողիտականացման և իր յիշատակին յաւերժացման։

Կը կուրծենք թէ այս նկատողութիւնները բաւական թելադրական կրնան ըլլալ համոզելու համար զմեղ թէ Կոստանդիանոս անկեղծութեամբ յարեցաւ Քրիստոնէութեան և պաշտպանեց զայն։

ՃԱԼԻՄԾ Վ.Բ. ԳՈՒՅԱԽՄՃԵԱՆ

11/12/31 Լուսո՞ն

## ՀԱՅԱԿԱՐՆ ԴՐԱՄՆԵՐՈՒ

### ՀԱԿԱՓԱՌՈՅ ՄՐ

Ֆրանսայի Արտաքին Գործոց նախարարութեան պաշտօնեաներէն S. Նշան Գալլապան 30 տարիներէ ի վեր կը կազմէ հայ և օտար գրամներու շատ կարևոր հաւաքածոյ մը, որմէ իմ և Խոկական Պատմութիւն Հայոց » զրքիս մէջ պատկերացուած ևմ արգէն Մեծն Տիգրանի (երես 155) և Արտաւազդ Գ. ի (եր. 163) արծաթեայ կարեսր գրամները։

Հաւաքածոյիս գեղեցիկ գրամներէն ամէնէն հազուազիւաը կրնանք համարի Արտաւազդ Գ. ի արծաթեայ յիշեալ դրամը, որուն նմանը նոյն խոկ Bibliothèque Nationaleի և G. Schlumbergerի հարուստ հաւաքածոներուն մէջ գոյութիւն չունի, այլ մեզ ծանօթ ևն միայն Victor Langlois ի «Numismatique de l'Arménie dans l'antiquité» հատորին մէջ յիշուած և պատկերացուած գրամները (Տիւտ. Գ. թիւ 1 և 2), ինչպէս նաև Բըիտանական Թանգարանի օրինակը («Numismatic Chronicle», 1913, եր. 273), որ տարբեր Արտաւազդի կը վերաբրուի քան թէ Գ. ի։

Տիւր Գալլապանի հաւաքածոյին մէջ գտնուող բազմաթիւ հայ դրամներու մասն ուսումնասիրութիւնը մը չէ այսօր ներկայ տողերուն նպատակը, այլ փափաքեցայ ծանօթացնել այս տեսակ հաւաքածոյի մը գոյութիւնն ու կարեսրութիւնը, և չնորհաւորել ազնիւ բարեկամս, որ ամենամեծ հաստատամութեամբ կրցած է այս գժուարին գործը շարօւնակել մինչև ցարդ։

Այս դրամներու մասին ուրիշ տոթիւ պիտի ջանամ ամփոփ տեղեկութիւններ տալ, զանոնք բաժնելով չորս զասակարգի։

Ա. — Տիգրաններու և Արտաւազդ Գ. ի դրամները

Բ. — Կիլիկիոյ Հայկական դրամները

Գ. — Պարթևական ըլլանի դրամները

Դ. — Արգարաններու, Մեծն Ազեքսանդրի և այլ աշարազգի շարք մը կարեսր դրամներ, զոր հաւաքած է իր հայկ, հաւաքածոն կազմելու առթիւ։

Տիւր Գալլապանի հաւաքածոն անձամբ տեսնելով ու քննելով զնահատած եմ, և այս տողերով ալ կրկին անդամ խնդացութիւններս կը յայտնեմ զուղեմի բարեկամիս, իր երկարամեայ ազգօգուտ ֆեռարկին համար։ Կ. Յ. ԲԱՍՏԱԶԵԱՆ

## ՅՈՎՀԱՆՆԵՍ Դ. ԱՆԹԷՊՑԻ

ԿԱՐՈՎԱԴԻԿՈՍ ԿԱԼԻԿԻԿՈՍ

Գեր. Տ. Բարզէն Եպօ. Կիւլէսէքեան (այժմ Աթոռակից-Երաթողիկոս Կիւլէկիոյ) Միոն ամսագրին մէջ տոււաւ յաջորդական շարքը Կիլիկիոյ Կարողիկոսները յօդուածներուն, որոնցմէ վերջինը Յովհաննէս Դ. Անթէպցի կենսագրութիւնն էր: (Տե՛ս Միոն, 1930, թիւ 1, 2, և 3):

Հետաքրքրական և խղճամիտ կերպով պատրաստուած այս ուսումնասիրութեանց շարքը շատ բան կ'ամփոփէ, կը լուսաբանէ և կը ճշգէ:

Յովհաննէս Անթէպցիի մասին կորդացած ասենս յիշեցի որ իմ ձեռագիրներուս համեստ հաւաքածոյին մէջ ալ կայ ձեռագիր մը գրուած վերոյիշեալ կաթողիկոսի մասին, ուր կան նաև յիշատակարաններ, որոնք կրնան օգտակար ըլլալ անոր կենսագրութեան ամբողջացման:

Ենագիրս ստուար հատոր մըն է 285 թղթեայ թերթերէ բաղկացեալ, լաւ հանդամանքով, կաշեպատ տախտակ կազմով, միասիւն Աւենի մագաղաթեայ պահպանակներ, հայերէն մեսրոպեան երկաթաղիր, և լուսիններէն: Գրութիւնը 25 տող և բոլոր գիր է:

Յիշատակարանք գրչէն՝ (երես 392).— « Զստացուզ գրոցս զրէլ Յովհաննէս կաթողիկոսն որ է պարձոնք ամենայն ազգիս Հայոց, և ես զրէլ յիշատակ իւր ամենայն ննջեցելոցն, և իւր ծնաւզացն ամէն: »

Կիլսաւոր յիշատակարան՝ գրչէն (երես 480).—

« Փառք անձնին աստուածային. և ի ծնելոյն ի նմանէ որգույն միածնի, և ուուրբ հոգույն երազին ի նոցոյնց էութեան: Երիցն ի միում աստուածութեան հաւը և որգույն և հոգույն որբոյ ամէն: »

« Որ և ըստ առատ իւր գթութեան և ողորմութեան միշտ զկամս հաւատով հայցողացն լցուցանող է ըստ հոգւու և եթէ ըստ մարմնու. ըստ որում ի բազմաց բանաօիրեացն և զիմըս իշես կատարեաց և ետ կարողութիւն տեսար անձին իմոյ՝ զրէլ և աւարտել զոււրբ մատենագրիս որ կոչի մեկնիչ վասն աղաւթից և պահոց: Արդ

գրեցաւ սա ի թռւաբերութեանս Հայոց ի ԱԾԴ (1605) ի յերկրին Կիւլէկիոյ որ կոչի ատանոյ. ի զուսն սուրբ աստուածածին և ուուրբ ստիփանովսի և այլ որբոցն որք աստ կան: Սոցին ազաւթիւքն և բարեխաւսաւթեամբն ողորմիա տէր վերտանին զըստացող մատենագրիս ըզարբազան և առաքինի գործով լցեալ ի հոգւոյն որբոյ չնորհացն որ է աղբիւր յորդառատ և որբուցանող ամենայն ազգիս հայոց, Տէր Յովհաննէս կաթողիկոսն, որ է պարձանք ամենոյն ազգիս հայոց: Որ ես զրէլ զայց յիշատակ իւր և իւր ծնողաց և ամենայն արեան մերձաւորացն, ամէն: Դարձեալ յիշեցէք զգընով սուրա զգրիփոր երեցն որ է մեղաք լցեալ և հոգով սեւացեալ. որ անուամբ քահանոյ կոչիմ և զործով ոչ ո՞հ, ո՞հ զմեղաւք լցեալ անձն իմ: Ազաւչեմ զձեղ յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր և աստուած յիշէ զձեղ իւր սուրբ արքաւթեան ամէն հայր մ: »

Յետագրիս այս յիշատակարանէն վերջինն հինգ հատ պարտագ թերթեր որմէ յիշաոյ տորբեր և աւելի զեղեցիկ բոլորգիրով մը չորս պրակ Ժամակարգուրիւն մը կայ գըրուած: Այս երկրորդ զրիչն ալ ունի իր զիմաստը յիշատակարանը ստպէն: (1)

ԱՓառք քեզ անստահման անուն և անզուգական անձնաւորութիւնն հայր և որդի և սուրբ հոգի յաւիտեանս յաւիտենից ամէն: Արդ եղել զրաւ զրչութեան ստուածային տասիս և ըզժամակարգութիւնս միըստ միոնչե ուղիղ կարգ եղեալ և զեկայմուտ բարբանչող ինքնահաւան անուղայս ստողացըն ի բաց . . . . . եւ զպիտանացուն կարգք ժամայտեղացըն զեղեցկայգուն արմարեալ որ է զըծայզըրեալ աստ իսկ տեսեալ իմըս զայսպիսի անզին մազարտաշար աստուածային տասոս ի բարձըրերիթ որ այժմ է ի առ յոտըս ուսուցչիս իմոյ աստուածամին չնորհաւքն զարդարեալ քաջ քարտողարիս իմոյ սուկիսազարդ երանգերանգ զունից զարդարող աստուածամին տասիցն զարդարողի Ալիքսիանոս Սարկաւազի և որ ի կրթութիւն և յուսումն չերմեանդ և փափաքանաւք ի որառկայի(2): Ի ինդրոյ որ եղեւ հարկ: Տեսան մերս հոգենորի և անախտ փիլսո-

(1) Յիշատակարաններ արտագրած եմ ինչպէս որ են:

փայի վերատեսուչ տանս կիլիկիոյ որ եւ Սիս որջորջի Տեառն Տէր Յովհաննէս կաթողիկոսի վասն գծայդրութեան այսմ տառիս որ եղեւ իսկ ձեռամբ փըծուն զրչի Բաղասասարի դպրի և որ յիշէ իշեալ լիցի ի քրիստոսէ աստուծոյ մերո ամէն։ Արդ ես վերջացեալս ամայն բարեաց մեղաւոր և անպիտան ծոռայի ծոռայից աստուծոյ սուտ անուն և անսրժան բաղասասար զըպիրս և անխմաստ զրիչըս ցանկացաւզ եղեալ այսմ աստուածաշունչ տառիս։ Գրեցի զամ ձեռաւք իմագքի ի վայելումն Տէր Յովհաննէս կաթողիկոսի որ և աստուած բարով վայելու տացէ և զինքն անփորձ եւ անսայթաք կենաւք պահեցէ ի պարծանս մեր և ամնայն ազգիս հայոց ամէն։ Եւ մանաւոնդ ընդ արժանաւորաւն իշատակի ազաշեմ իշել ի տէր զգատուական հօգեսոր հայր իմ և զուսուցիչս իմ զամիքսիանոս քաջ քարտուզարն որ բազում աշխատելով զիս այսչափ չնորհի արժանի արար հայցամք ամենազաւրէն աստուծոյ որ զինքն անփորձ պահեցէ ի պառաւութիւն սուրբ Նկեղեցայց և փոխարէն միոյն հարիւրայդպատիկ հազարապատիկ եւ բիւրապատիկ առնէ աստ և հանդերձելումն ամէն։ Եւ դարձեալ երես անկեալ ազաշեմ իշել ի տէր որք աւկտիվութիք ուսմամբ կամ տեսանելով կամ։»

Մնացեալ չի կայ, կան երկու պարտապթուղթիք:

Աւարտելէ առաջ, Բարդէն Սբրազան Անրիպիին յիշատականները տուած տակն<sup>(1)</sup> կուտայ նաև Վիեննայի թիւ 113 ձեռոգրին մէկ յիշատակարանը Տաշկան Ցուցակին վրայէն<sup>(2)</sup>, սուկայն ան կը մոռնայ տող մը.

Խճ Յափնանն բանասիրի

Եւ ասկ անուամբ վարդապետի

**Առ բա ճնշեամբ իմ Անրիցի**

Սնմամբ վարժմամբ կիւլիկեցի, և այլն։

Վիեննայի թիւ 203 Շարակնոցն ալ կը գրուի 1608 ին կեսարիս, «ի կաթուղիուսութեանն Սոսյ Տեառն Տէր Յովհաննիսի»<sup>(3)</sup> Այս վկայութիւնը Սբրազանը բնաւ չի յիշեր։

Wichita, Kansas  
U. S. A.

Յ. ՔիիրՏեան

(1) Սին 1930 թիւ 2 եւս 47։

(2) Սին 1930 եւս 48. և Տաշկան Ցուցակ է։

394 Բ սին։

(3) Տաշկան Ցուցակ էջ 525։

## ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԱՅ

Զ

Մարտիրոս վրդ. Կաթայի՝ Ռուսուրոյին,  
առ. Եղիազար Այնրապյի՝ յերուսաղէմ։

Տրումազգեաց և յոքնաթախիծ սոսպախի, միջակոտորեւ սրտաբեկ հառաչմամբ՝ Տեառնդիմ բաղձալւոյ յուշ առնէ որդի քո յետնաւալ. Այո՛, հա՛յր, զի ընկլուզին զմեղ մեղք միր, սակայն ժոնմք առ բարեկամն աղզի մարդկան, պետն երկնային և զերկլորդելն հայցեմք զաղերսն յասել. Տէ՛ր, մինչեւ յի՞ր ոչ ողորմեցիս յերտասաղէմի, և մեզէն իսկ բարձցուք զողոք առ Տէր՝ ոչ մատնել իսպառ և ոչ ցըել զուխտն որ առ հարսն մեր թէ՛ ե՛կ իմ քրտնաջան մշակ, ո՛չ թէ իմ էր սեպհական աւանդն այն. որ և զսոյն հարկի սանել ազի զալարեալ և սիրտ լքեալ, որպէս և է սովորութիւն զրկելոցն ի հայրեննաց, և եթէ զապերախտութիւն ժխտող բամոյ զննեսցիս, նա՛ զի՞նչ ասիցեմ, միթէ չիցե՞ս տեղեակ, որ զփորձ առեալ է՛ կարէ, ասէ, օգնել: Բայց արդ՝ յանդզնութիւն է ընդ վայր խօսս. ոչ այս էին իմաւալոյ պատճառք զմերայոց տարագէմք քայրայումն ի մմմեհանց, ոչ բանիւ և ոչ արդեամբք անմիաբան կելոյն սակի էր յեղելոյս ընդ Տեառնդ անջրելի պանտանդականիւ Տեառն ամրանալս մեծաւ դաշնաւ, զոր և յայն ևս ոխացեալք ոմանք բարիտահացք ազգ և յազգ որոմ բանսարկեալ, մինչ զի զկենդ կամելով ի բարկութիւն շարժել զառ ի մեզ։ Որ և արգեանս ընդ այն յոյժ զոր եմ զՏեառնէ զի ոչ յառաջ և ոչ յետոյ զիապայ ի մէջ կատաղմանց իւրեանց, ապա թէ ոչ ցիմ վերայ բարգիւր այն ևս հասուցի ի Տեառնէ անաստուածիցն այնոցիկ զոր ինչ և արարինն։ Ո՛՛ տայր ինձ ըզթես ըստ Դաւթեայ՝ զի թռուցեալ ժամանէի առ ոսու Տեառնդ մինչչեւ իցեմ մեռեալ. բայց արդ իրը մետաղս իցեմք ամենենքեան յանէ անաստուածին այնմիկ։ Ոչ զիսես՝ թէ քանեա'ց անպարտից հեղին զանմեղ արիւնս, ի կիրճս շաւզաց կալով աւազակորէն, որ և պատճառք այդ արգելու զմեզ, և ոչ թէ խաթր այլոց հայումն։ Մի՛ այլ և այլ կարծիս զմտաւ ածել, վարդապէ՛տ, չեմք հանգոյն այնց, որ գոյզն ինչ վարկ-

պարագից թողուշ զբարեկամս և յարիլ յայ-  
լըս, որպէս և մերս Սուրբ Սարգսայ խոր-  
հրդակցացն է տեսանել այժմ։ Զոր ինչ և  
գործենն՝ գտնեսցին ի Տեսանէ, այլ մերս  
անարժանութիւն ոչ է ըստ ասիցն թէ՝ մե-  
ծութիւն տասանայ բարեկամս և աղքատն ի  
բռն սիրելոյն զրկի։ այս առակս ոչ է խո-  
տելի, բայց ի միջի մերում մի՛ լիցի այս,  
որպէս և ասէ մի ոմն յարտաքննոցն թէ՝ ըզ-  
մեղու մի՛ վասն խայթոցին ատեր, այլ  
վասն պատոյն սիրեա՛, նոյնպէս և զբարե-  
կամս՝ ասէ։ Զի՞ յաճախիցիմք ցնորմամբ  
այսր և անդր, սիրելի՛, եթէ զմարդկան  
հաճութեան սպասեմք՝ ըստ ասիցն, նա՛ ձա-  
ռայութեան Տեսան տարագիր գտանիմք.  
այլ արդ զինչ և իցէ ի լուռ եւեթ կալով  
տեսեմք ճգանց, տանիմք նեղութեանց,  
համբերեմք պանդխոտութեան, ոչ ուօտեքէ  
այս թշուառութիւն զառ ի մեզ, եթէ ոչ ի  
հինից բանսարկուին։ և ընդ այս պարտիմք  
ընդ համբերողին մեծի տանել զշտակրու-  
թեանս, մինչև այցելութիւն մի՛ յուստեք  
յայտնեսցի, յետ այնորիկ իւրաքանչիւր ոք  
զիւրն կամս հաճեսցի։ Մահատսի Սարգսին  
ևս առ իս կայ ի թաքրատաղ։ յոյժ բաղձայ  
և նա փութալ ի տեսութիւն վեհիդ, այլ ոչ  
կարէ փոյթ գալ յաղագս պղծոյն սաստկու-  
թեան։ քանի մի՛ օր այլ սպասեմք, միթէ  
աղօթք վեհիդ յօգնեալ՝ բարձցի տրումու-  
թիւնս։

Նոյեմբերի թ. մ. [1657] ծրաւ, բառես-  
ցի սիրով Աստուած Սուրբ Հոգւոյն։

## Է

Դազար վրդ. Կիմազօ՛ Կ. Պոլսէն, առ.

Եղիազար Ալիբատղի՛ յԵրևանակէ՛:  
(Բա՛ ո՞չ մեջն է բառաւ)

Այնմ ևեթ պարապումն անձինս ըզձա-  
ւոյ և բարերարոյ սուրբ հօրդ եղիազար  
վարդապետի քաջի բարունապետի արհի՛  
զերկոսին զգաստակ ձեռին քո համբաւե-  
ցից հանդերձ զգարշապարաւ քով փարեցից,  
ողջութեամբ մեծաւ ինձաւ ի Տէր մեր Յի-  
սուս Քիսասս միշտ և յարաժամ։ ամէնւ

Ընդ երկրպագելի տաղաչափ ոտիդ սուղ  
դոյզն ինչ յայտ լիցի սրբութեանդ, հա՛յը  
իմ բարի, զի զանարժանութիւնն ոչ էիր  
արեր անտես, այլ յիշելով և միսիթարելով  
հանապազ նօմօսիւ քոյով՝ զբարեբարելն քո

յիշատակեմք և օրհնող և աղօթող եմք  
միշտ, զի զրեալ էիր վասն զալստեան մե-  
րում, ոգւով չափ ուրախ եմք և ջանամք  
իրեւ զթոչունս թես առեալ վերանալոյ և  
զօրհնեալ քաղաքդ և զտեանակոխ սուրբ  
քաղաքիզ զնողն լիզել և զուրբ զարբա-  
րանն անարժան աչօք տեսանել և բերանով  
համբուրել, գոնէ լինիցիմք արժան, և զօրհ-  
նեալ զտիպքդ տեսանելոյ փափաք և կտ-  
րօտ եմք, բայց զելս իրաց նկատեմք. զեռ  
ևս այսպիսի աղմիի միջի եմք՝ ինայելով  
զաթուն սուրբ՝ թէ ողորմութիւն քրիստո-  
նէից հասանի ի վանքն խզ ճերաց, այլ սպր-  
դեալ խարեբայս այս՝ վասն իմ ծովացեալ  
մեղաց եղեւ այս։ Կաթուղիկոսն զիր օրհ-  
նութեան քաղաքիս և մեզ էր սուաքեալ  
հանդերձ սրբալոյս մեռնաւն՝ սակո նըւի-  
րակելոյ զքաղաքս Մինաս վարդապետն  
Գաղատիոյ, և մեր թղթին պատճառն ար-  
գելման Մինասն եղեւ. և խոռվութիւն, աղ-  
մուկ, զժուութիւն բազում եղեւ, և զարպին  
Աստուած է զիտակ՝ թէ ո՛րպէս է լինելոց։  
Այսափ խոռվութիւնս է ի քաղաքիս, քան  
զթումաւինն է աւելի. եկեալ նըւիրակելն  
բռնի զքաղաքս նըւիրակել կամի, վաղվեան  
աւուր չարն օր ծնանի արաքան աղմի միջի  
զպատճառն առ իս ձգելով ըստ կարծեաց  
քոյի։ Այն շուն չնացեալ Սիւթձին հայհո-  
յի Որգուոյն Աստուածոյ ինչ բանի մէջ մտաւ,  
նաև Պիւնեաթ պիզճքն և Սիմոն կախարդն  
ապականեցին զաշխարհս, ամենայն զեկե-  
զեցեաց քակելու սէպէպ նորա եղեն։ եթէ  
Հոգին Սուրբ անօրինէ արժանանալ տեսու-  
թեան հօրդ իմոյ բարույ՝ մի ըստ միոցէն  
զեկուցանեմ զիսորհուրդ սրտիս՝ թէ ո՛րպէս  
անցք անցին ի տեղս յայս, և ոչ է զրով  
արկաննելի. մեր եղբայր Յովուկի վարդա-  
պետն և Տէր Մարտիրոս սիրելի սուաքիչն  
քո՝ ի նմանէ տեղեկացիր զամենայն։ Այլ  
և զուրբ հօրդ զիսրատն հայրաբար և բա-  
րեկամբարար յանձն առնում, ոգւով և մար-  
մով ի հնազանդութեան և ի ծառայութեան  
կեամ, միշտ ծառայ եմ և եղեց և անձն-  
իշսան կամօք քեզ մինչև յելս չնչոյս։ Մեր  
ջանքն այլ այս է եթէ զերծանիմք յայս  
չարեացու՝ երես ի քարչ, բոկ սուամբ և զըլ-  
խարց զալու եմ ի ծոցս քո և երկրպա-  
գութիւն սուրբ անօրինականաց և տեսու-  
թիւն սուրբ եղբարցն սմիննեցուն և Սու-  
րբիս վարդապետի և ներսէս որգուոյ։ և

աղօթք և օրհնութիւն ձեր անպակաս լիցի  
ի վերայ մեր . և խնդրեմ ի յապենիազ բարե-  
րարէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ զքեզ ընդ  
երկայն աւուրս պահեսցէ իրրե զջահ անշե-  
ջանելի բազմահոյլ եղբարք՝ ի պարծ անս  
համայն հայկական տոհմի և ի պայծ առու-  
թիւն սուրբ գամբարանի և աշակերտելոց  
մանկանց սուրբ եկեղեցւոյ: Այսքանս բա-  
ւեսցի . առ այս ողջ լ'ր , ողջազուրեալոց ի  
Հոգւոյն Սրբոյ: Ծրեցաք ի զընտանի միջի  
յունուար իւն . օրի: Դազար ծառայ քո եր-  
կըրպագէ զզարշապարս քո զերկոսին . ծա-  
ռայ քո եմ ես՝ ծառայ և որդի աղախնոյ  
քո , արա՛ զիս իրբե զմի ի վարձկանաց քոց .  
ամէն , ամէն . եղիցի , եղիցի: Դարձեալ մեր  
հոգեոր հօր Տէր Տարդամին մահունեւոյ և  
խօճա Մուրատ եղբօր մերոյ ողջոյն մատու-  
ցանեմք . Ստեփաննոսի և Սարդին պապայիս  
և այլ եղբարց ամեննեցուն ծառայ եմք:

Հրատարակից՝ Մ . Ե . Ն .

### “ՄԱՅՐ ՑԱԽԱԳԻՆ,,

Տառապանքիդ առջեւ անզօ՞  
Խոնարհօւն եւ մենաւոր ,  
Քե՛զ կ'ալորեմ սրտի խորեն ,  
Ո՛վ երկնաւոք Մայր լուսեղին :

Դու , զբրառա Մայր Թագունի ,  
Ուզեկորոյ Ասուածունի ,  
Ճանչար վիշը այլ տոկացիր  
Եւ նեզուրեամբ զայն կրեցիր :

Զարշարանին հանդէպ Ռեզուոյ՝  
Լըռեցուցիր լաւերն նոգւոյդ ,  
Եւ անզանզա՞ խաչին ոսիին .  
Հաւաննեցար Տիրոց կամքին :

Մահր զրկած բեւերուդ մէջ՝  
Բորբոնեցիր սիրոյ անձէջ  
Ասրուանիք՝ դու մայրական  
Կուրծքիդ ներքեւ անյեղական :

Դու , Մայր բանեաց , մեզ ցոյց արւիր  
Կենաց ուղին ուր անբախիր  
Պէսէ ի խալիքին , միւս անցրտունց  
Եւ հաս՝ մինչեւ մեր վերջին ունին :

### ԱՄԵՆ. Ս. ՊՈՏԻՐԻՈՐՔ ՀՕՐ Ճ Ա. Ռ Ե

Իր Նախագահութեամբ առաջին անգամ  
զումարուած Միարանական Բնադր . Ժողովոյ  
մէջ :

Քերաշնորհ , Հոգեշնորհ և Բարեշնորհ

Միարանակիցք իմ , Եղբարք և Սիրելիք ի  
Քըլիսուսու:

Երեք ամիսներէ ի վեր ձեր մէջ եմ արդէն ,  
սուսնանած՝ պարտականութեանց լուծը , զոր  
Պատու Միարանութիւնոց աւելի քան ութ ամիս-  
ներ կանուխ առաջարկած էր ինձ իր բարեհան  
ընտրութեամբը , յիս ժամանանի ամէնուուգ . և իմ  
անուունալի և ամէնարժան հօր , օրոյ և իր  
բարու երանաշնորհ նախորդաց յիշատակն օրնա-  
նեալ յատիսեան :

Թոյլ տրուի ինձ . այս առթիւ , երբ առաջին  
անգամ կը նախագահամ զիս ընտրութ ժողովոյդ  
դումարմանը , անգամ մը ևս յայտնել զգածուած  
սրտիս շնորհակալութիւնը , իմ մասիս յայտ-  
նաւած վատահութեան համար :

Բարութեանց Տէրը շնորհէ՝ ամէնուուգ և ինձ  
կեանք և հոգի բարի , կարենալու համար կա-  
տարել մէր պարտականութիւնքը և արդարա-  
ցնել ազգին ակնկալութիւնները :

Եթէ գէթ տարի մը բոլորած լինէր արդէն  
պաշտօնի ձնոնարկելս ի վեր , պիսի պարտա-  
կանութիւն նկատէի և կարենայի իսկ կատար-  
ուած աշխատութեանց համարատուութիւն մը  
ներկայացնել այսօր այս Աթոռէն՝ ամէնուուգ և  
Ազին իսկ Բայց եռամսիայ ժամանակամիջոց  
մը հազի՞ւ թէ պիտի բաւէր ճանչնալու և ըմ-  
բռնելու համար այսպիսի գարաւոր և բարդ  
Հաստատութեան մը կարդքները , և զանոնք գո-  
հացնելու համար հարցաւոր եղած միջոցներն ու  
կարելիսութիւնները : Հետեւարար թո՞ղ ներուի  
ինձ՝ եթէ փոխանակ հաշիւի , իմ պաշտօնիս՝ այ-  
սինքն ազգին այս նուիրական Տան վերաբեր-  
մամբ իմ պարտականութեանցս մասին իմ ըմ-  
բռնուումս միայն կարող կ'ըլլամ յայտնել այժմ  
քանի մը բառերով :

Դիզուածաւ չէ որ Տուն կոչեցիր այս գարա-  
ւոր յարկը . իմ համազումս է արդարեւ թէ ա՛յդ  
է անոր ամենէն բնորոշիւ նկարգիրը . գործի  
կամ շահու հալորդութեամբ հաւաքուած ան-  
դամներու ընկերակցութիւն չենք հոս , այլ նուի-  
րումի ուխտով զոյաւորուած եղբայրութիւն մը ,  
որ եկած է հոս ապրիլ և իրագործել հաւատքի  
և սիրոյ կեանքը :

Աստուծոյ վառքը և ազգին սէրը . այս զոյգ  
զայցումներուն մէջ է որ կը կայանայ այս Տան  
ոզին կամ նպատակը : Աստուծած պաշտութիւն և

աղջամիրութիւն, առանք պիտի լինին յիտ այսու ևս, ինչոյն եղած է ցարդ, այն կրին միշտ չոցները, որոնցմավ պարտինք ամէնքո չանալ ընդ միւս իրականացնել այդ նպատակը:

Ասուածպաշտութեան մասեր են, կրօնական կրական կրական նույիրումը: Գարերու երկար ընթացքին մէջ կանգուն մնացած է այս Տաւնը, որոյնեւեւ անխափան պաշտուած է Ասուած հոգևոր եւ ճշմարտութեամբ այս նույիրական բարձռնքին վրայ՝ զմեղ կանխող սերունդներու կրականքն, կինցաղին և բարյական նույիրումին մէջ: Պէտք է շարունակուի, պէտք է շարունակենք այդ կրագն ու կանոնը Անոնք որ յանուն որի է ճշկտումի կամ մոսածութեան կը փորձուին այլայլել դարուց ի դարս շարունակուած այս առջութիւնը, այս Հաստատութեան բարեկամեր չեն երբեք:

Այս Տան մէջ, որ ամէն բանէ առաջ Տաւնն է Ասուածոյ, ամէն բանէ առելի պէտք է թագաւորէ Ասուածոյ խորհուրդը:

Խոկ ազգամիրութիւնը, զոր պարտինք ապարիլ այսուեղ, ամբողջունին կը բովանդակուի այն չանաղրութեան մէջ, զոր մենէ իրաքանչիւրը առանձնաբար և ամէնք միանաբար պէտք է ունենանք Քրիստոնէութեան սստանին մէջ բարձը պահելու համար Հայ Ազգին պատիքը եւ Հայատանեայց Եկեղեցոյ դիրքը, կարենալ մեր ժողովրդեան համար հոգեւոր միսիթառութեան մշտական ազգիւր մը եւ մտաւոր մշակոյթի եւ կրօնական ու բարյական դաստիարակութեան վառարան մը ընելու համար այս Հաստատութիւնը:

Փա՛ռք երախտաւոր նախնիքներու անոնք ըրած են իրենց կարելին, Ա. Երկրին մէջ մեզի կտակիլու համար նույիրական այն ժառանգութիւնը, որ հակառակ ժամանակի ընթացքին մէջ ենթարկուած բարզուած կրամատութեանը և նուազմանց, տակաւին կրնայ մեզի երախտագիտութիւնը:

Մեր պարտին է, երաքարք իմ և Սիրիլիք, արթուր և անթարթ աչօք նակել և մէջէ պահել կանթեղը զոր անոնք կարած են հաւատացնեալ կարութեան համարյաները մաշաճ խաչքարերու առջև և մոմեղինաց բռցէն ճխոտած կամարներն ի վար: Այդ լոյսը մեր ազգային պատիքն ու պարձանքն է, մեր չերմենան և իմաստուն հոգածութեան մշտական առարկայ պիտի լինի ան: Հայ-Երուսաղէմին պահպանութիւնը Տիեզերական երուսաղէմին մէջ՝ պէտք է լինի մեր ազգասիրութեան հոգեւոր զինուորութեան գերագոյն պարտականութիւնը, որու առջև պէտք է տեղի տան, եթէ երբեք անողոք հարկ մը պահանջէ, բոլոր միւսները Մենէ ակնկալուած ազգասիրական մէկալ պարտականութիւններն են, ինչոյն վերև ակնարկուեցաւ, հոգեւոր միսիթառութեան և կրօնական դաստիարակութեան գործը, որ սկիզբէն իսկ արդէն եղած է բարեկամատարար այս Տան մէջ և Հոգեւոյ Ամեն. Դուրս կան Սրբադանի պատրիարքութեան օրով առաջ:

Եկեղեցոյն և գնահատելի աստիճանի մը հասած և Ամէնքս գոհ և ուրախ միայն պարտինք լինի անշուշտ այս շարժումով ձեռք բերուած և աւելիին ևս յուսազրութիւնը ներշնչող գեղեցիկ արդիւնքին համար:

Երբ կը խորհինք այս կէտին մասին, Եղբարք իմ և Սիրիլիք, չշազրինք երբեք ի մաս ունենայի սա պարագան թէ ոչ մէկ տան՝ իր փոխարերական կամ նկարագրական իմաստումը նոյն իսկ՝ այնքան սրտառու չեն կանգուն եւ զած է աստածածաշնչական այն պատզամը, չ'է ի վերայ լերինդ բարձու, Աւետարանից Սիրոնի... միսիթարեցէք, միսիթարեցէք զմոզպուրզ իմ, առ է Տէր... և Կոտորակուած, հոգմակուած, տառապանքի անհուն գաշտին մէջ շուտած, բայց իր աշքը յօյսի փայլատակումներէն հեռացնել չկրցող այս ժողովուրդը, որ մերինն է, մենէ կունկալէ իր կոչկոնճած հոգին միսիթառութեան լաւգոյն մէկ մասը, և այդ միսիթառութիւնը լանիկան լրիս սուացած պիտի լինի Սիրոնէն, եթէ կարենայ առնու միշտ բարի լուրեր մեր մասին, բարյապէս խազազ՝ հոգեւորապէս բարգաւաճ՝ գրական և կրթական վաստակներով արդիւնալից կանոն կը փերարեմամբ: Աշխատինք տալ իրին այդ միսիթառութիւնը՝ մեր կեանքովը նախ, և յիտոյ այսօր մեր բիումիքը, մեր մամուլովը և քրիստոնէական կրթութեան և գաստիարակութեան մեր գործունէութեամբը, ու վաղը, երջանիկ թուական այս Հաստատութեան համար, անոր ծոցէն մեկնելիք երիտասարդ և կըրպուած և հոգեւոր եկեղեցականներու առաքե-

լութեամբը:

Այս Տունը, լինելէ վիրէ Տուն Ասուածոյ, և նաև Տուն Ազգին: Եթէ չկարենանք մասուած ըիլ գայն իրեր աստածածաշնչառութեան կայան, կը միջոնի Ասուածոյ նայուածը մեր վրայ, իսկ եթէ չկարողանանք միշտ առելի բարձրացընել զայն իրեր վաստական ազնիւ և մաքուր ազգասիրութեան, կը խոժուի ազգին բարի քրպիու հանգէտ մերը: Զայս պէտք է առնել և զայն չմօղութէ: Միանդամայն կատարենք մեր զոյգ ազգային այդ պարտականութիւնները:

Բայց կատարելու համար այդ պարտականութիւնները, պէտք սւնինք միջոցներու, որ կրիպուած կրթական և նիւթական:

Առաջնորդ, կարեռագոյնը, մեր ձեռքն է ունինալ զայն կամ ոչ: Եթէ կուղենք որ իրացէս արգիւնաւորուի Ա. Աթոռոյս նկատմամբ ունեցած մեր սէրը, պարտինք զիտնալ նախ սիրել զիրար, եղբայրութեան զդացումը գատարի բառը՝ ձեւ մը կամ տարազ մը պէտք չէ լինի, այլ զազափար մը և իրողութիւն մը, երեցը պէտք է սիրէ կրտսերը՝ իրեւ պազայի յօյսն ու ծաղկէր: ու կրտսերը պէտք է սիրէ երեցը՝ իրեւ կենցանութեան արմատը, ու երկուքն ալ, այսինքն ամէնքս ալ՝ պէտք է յարգենք օրէնքը և իշխանութիւնը, արմատն ու ծաղկէր պէտք է միշտ զօղուած մնան իրարու համ՝ սիրոյ և օրէնքի կենցանութեան պարտականութիւնը կախում ունի

այս երկու քէն՝ սէրէն և օրէնքէն միանգամայն։ Ներուի ինձ այս առթիւ յուսուլից պարագայ մը ներկայացնել։ Միարանութեան անդամներէն ուժանք, բուով աւելի քան 14, առաջարկ ներկայացնեցած էին ինձի տառապէ գործողարկել։ Տերէն ներկայացնելով կազմին մասին օրէնքին արամագրութիւնը, անարդար չէր իրենց փառագը՝ կանոնական տեսակէտով, քանի որ օրէնքը, թէկ սկիզբէն իսկ անգործագրելի մնացած՝ շատ հասկեալի պատճառներով, կը մնար ի գորու և սակայն, օրովհետեւ իմ խորհնելու եղանակաւ շատ գործնական պիտի չըլլար սէր զգէն իսկ չիրագործուած օրէնք մը յանկարծ և ամբողջովին գործադրութեան զննել, մտածեցի որ այս անգամ նկատութեան առնուի միմիայն Համարատուի և Համարատուի կէտը Ռւրախ ևմ որ պահանջողք անլուող չիզան իմ խօսքերուն, բայց շատ աւելի ուրախ եմ որ խորոյն հետ առնչութիւն ունեցողները մանաւանդ, օրէնքի փառագով՝ զիւրացուցին եղած առաջարկին կատարումը։ Վասնի ամէնքն ալ սէր զգացին միենանց և իրարմով՝ Հաստատութեան հանդէպ։ Այդ սէրն է որ ծնունդ տուաւ այսօրուան այս գումարման պատճառին, որ վասահ եմ թէ պիտի բիրէ մեզի նոր և զեղեցիկ խաղաղութեան մը զրաւականը։

Իմ ջերմ փառագո է որ ամէն ինչ տնօրինուի միշա սիրոյ և օրէնքի դիտակցութեամբ։ Եթէ, այսոէս, զօրաւոր լինինք բարոյապէս, ինքնին կը զօրանանք նաև նիւթապէս, վասնի զուարթ, խաղաղ և բարի հոգին, այսինքն սիրալիք հոգին է որ կը դրէք միտքը չի հնարա չ նիւթական ըսելով կ'իմանամ նախ Ս. Աթոռոյա կազմիկրապական վիճակը, և յնոյ ելմտական կազմութիւնը կը խորհիմ թէ այս մասին կան կարեւոր ընելիքներ։ Փոքրիկ թուլացումներ յառաջ եկած են կրթական և կարգապահական կազմերու վրայ, կը յուսամ թէ կրթարանը շուտով կը կարգադրուի հաստատուն և վիքչնական ձերի վերածելով դպրոցական ծրագիրը, որ պատրաստութեան մէջ է արդէն, իսկ վանական կարգապահութեան վիճարերեալ էկտերն ալ, ելմտական տարիէն առաջ յուսով եմ թէ կը գտնեն վերջ, երբ պատրաստուին և կիրառաբեան դրուին այդ առթիւ անհրաժեշտ զատուած կանոնագրութիւններն ալ, դժուարագոյնը՝ բռն նիւթականը կամ ելմտականն է, որ, ինչպէս զիտէք ամէնքդ, և ինչպէս զիտէ ազգն համօրէն, կը մնչէ մեր վրայ։

Խանգարուած չէ մեր տնտեսական կացութիւնը, բայց հեռի է նախանձելի ըլլալէ, քանի որ պարտքի կարեւոր բռն մը ունինք մեր զլուխին վրայ Ազգատ չէ Ս. Յակոբայ Տունը, (օրէնութիւն առօր անտեսականը նախանգամաց) բայց իր կալուածական զրամագլուխին մէկ մասին անշարժացման և մեծ մասին ներկայ համաշխարհային տագնապին պատճառուա նուազման հետեան քով, չունինք հարուստ Հաստատութեան մը զիւր կեանքը։


Կը փափաքիմ մտածել թէ մեր ելմտական դժուարութեանց այն մասն ալ, որ մօտաւոր անցեալներէն կուգայ մեզի, հետեանք է ոչ թէ ուղղամտութեան՝ այլ հասկցողութեան պահապէն կրօնաւորներ ենք ամէնքս ալ, և ալ աւելին՝ վանականներ, այսինքն աշխարհնէ մեկուսացած մարդիկ, որ բնականօրէն չեն կրօնար ունեալ լիուլի հասկցողութիւնը աշխարհը վարող այն զիւրային ոյժին, զրամին կամ հաշիւին, որ ան տատամութիւն մատնած է այդ տեսակէտով ամենէն հանրահաջակուած հզօր ուղղեղները, աշխարհն մեծագոյն հաշուագէտները։

Եւ որովհետեւ մեր ելմտական կացութեան դարման մը խորհելէ առաջ պէտք էր նախ ու սուսնասիրիէ զայն, յետոյ, ըստ արժանույն, տնօրինելու համար պարտն ու պատշաճը, Տընօրինէն փաղովոյ համախոնութեամբ հրաւէր ուղղած եմ նախսկին նախարար և հանրածանօթ երանց պէտք է ազեմ, թօկան Պէջ Մարտիկեանի, հաճի զալ ի Ս. Աթոռոս, և յետ քննութեան և ուսւմնասիրութեան տեղիկացրել մեզ մեր վիճակը և ընել իր թելադրութիւնները և ընել ուրախ եմ որ, նորին վահմանելի ընդունած է մեր հրաւէրը, և խոստացած է ի մօտոյ իմացնել մեզ գէտի մեզ իր մեկնումներու ականը վաստան եմ թէ այս կարգադրութեանէն մեծապէս պիտի օգտուի Ս. Աթոռոս, նիւթական վերանորոգման տեսակէտով։

Անւասակի, Եղբարք իմ և Սիրելիք ի Տէր, ընդհանուուր զիիծելը իմ ըմբռնութիւն՝ վերաբերմամբ իմ պաշտօնիս։

Լծուած եմ արգէն գործի, և, հակառակ կը լիմայական փոփոխութեան ազգեցութեանը արդէն ոչ-քաջակազմ իմ առողջութեան վրայ, աշխատութիւնը և կամքը չէ որ կը պակսին իննածի, և պիտի ընեմ իմ բավանդակ կարիլին ձառայելու համար Աստուած և Ազգին այս Տան իմ անկեղզ և խօր փափացս է միայն որ գործակից լինինք միշտ ամէնքս իրարու։ Սէրը, խաղաղածելունը և օրէնքին յարգանքը միայն պէտք է միշտ առաջնորդներ մեզի՝ այս գուարին այլ քայլցր լուծին ներքե, ծառայելու համար Աստուած, Ազգին և իր նիւթեցիին և Ս. Աթոռոս։

Կը մազմեմ որ Տէրը միմիթարէ մեր տառապեաւ ազգը, զօրացնէ մեր նահատակ նիւթեցին, ի հաստատութեան և ի պայծառութեան պահէ Աթոռը Աթոռոս, և օրննէ ամէնքս։



## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

ՎԱՐՉՈՎԱԿԱՆ ԵՒ ԺՈՂՈՎԱԼԱԿԱՆ

● Փետր. 29ին գումարուեցաւ Միար. Քնիկ. ժողովը, և ամսագահութեամբ Ս. Պատրիարք Հարե և ատենապետութեամբ Տ. Տիրան Վարդապետին և Ամենապատութեամբ կարդաց բացման ճառմը, որ հրատարակուած է թերթիս այս թիւին մէջ՝ Ատենապետը, ի պատասխան այս ճառմին, կարդաց չնորհակալութեան ուղերձ մը, որ պիտի երեխ յաջորդ թիւին մէջ՝ ժողովը ընդունեց Տ. Գէորգ. Տ. Վահան և Տ. Կիւրեզ Վարդապետներու հրաժարականը Տնօրէն Խորհուրդի անդամակցութենէն, և յաջորդ նիստին յիշածգեց երեք նոր անդամներու ընտրութիւնը:

● Մարտ 1ին, Սրբազն Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Տ. Կիւրեզ Վարդապետի, այցելեց Մը. Աթէւստընի և վեր. Հայր Պքառդընի, քաղաքին Անկիւրան եղիսկոպոսարանին մէջ:

● Մարտ 2ին, վերատին գումարուեցաւ Միարական Քնիկ. ժողովը և ըստ օրինի Տնօրէն ժողովոյ անդամ ընտրեց Տ. Մարտ Սրբազնը և Տ. Տիրան և Տ. Հայկապետն Վարդապետները: Այս առթիւ, Տ. Նորայր Վրդ., որ Ընդհ. ժողովի Բ. Ատենապետն էր, եղաւ Ա. Ատենապետ. իսկ Տ. Գարեգին Վրդ. ընտրուեցաւ առաջին Ատենապետիր և Տ. Մին Վրդ.՝ երկրորդ Ատենապետ:

● Մարտ 4ի Տօնէն ժողովոյ մէջ, Խւարարապետն Տ. Մեսրոպ Սրբազն վերընտրուեցաւ Ատենապետ. իսկ Տ. Տիրան Վարդապետ ընտրուեցաւ Ատենապետիր:

● Մարտ 7ին, Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Մեսրոպ Սրբազնի և Պ. Նուրեսանի, նոպակ իշաւ Հանգ. Պ. Շննիկ Զէթիննեանի կոտակին վերաբերեալ գործով մը, և երեկոյին վերադարձաւ:

● Մարտ 9ին, Տ. Կիւրեզ Վրդ. և Պ. Նուրեսան, յառուն Պատրիարքարանի, Ներկայացան մընէլի աղջածողովէն զրկուած և կանանց եւ մանկանց պաշտպանութեան յանձնածողովին, որ գործունակութեամբ արձանագրած է քաղաքին հայ իգարական սեփի և մանկութեան բարոյական կեանքի մասն ստացած տեղեկութիւնները:

● Աւարտած ըլլալոյ Պարեսանակի շինութեամբ, որուեցաւ ընդհուպ վարծուատալ զայն ինչպէս կը յիշուի, այս կալուածը, որուն Հայր ծախուած է 3700 ատերինի գումար մը, ամրողջովին շինուած է հոգելոյս Պուրեան Սըրբարդան Պատրիարքի յորեկանին առթիւ Հընդկապատասխանի, Ամերիկայի, Եւրոպայի, Եգիպտոսի և այլ տեղերու կարգ մը պատուական աղջայնոց նուրիստուութեան արդիւնքովը, Ս. Աթոռի կողմէ տրամադրուած գետինի մը վրայ Հասոյթը պիտի յատկացուի ի յիշաւակ Դուրեան Սըրբազնի՝ գրական և կրթական նպատակներու:

Տէֆինեան ԿՏԱԿ

Փետր. 4ի շաբաթ օրը, նոպակի մէջ մեռաւ նոյն հաղաքի մերազգիներէն Պ. Օցիկի Զէքինեանց, եւ յաջորդ օրը, բաղումը կատարելով, մարմինը ամփոփուեցաւ տեղոյն ազգային գերեզմանատան մէջ: Յուղակաւուրեան համար յահապէ նոպակ իշան Գեր. Տ. Մէրտի Մրբազն Աղաւնանի, որ զարբանականով պատսաւ նախզուցեալին յիշաւակը եւ միարանուրեան անդամներէն Տ. Տ. Համազապ, Մուտեհ, Ներսէ, Տիրան, Գարեգին եւ Մին Վարդապետներ: Հանգուցեալը ենուողին էր ծանօթ մատուրական եւ բանակը Ազն. Պ. Ֆուրտի: Տահինի առաջ առակետան էր վանցուց ժամանական մատուրանի պիտի եւ եկեղեցոյ եւ Ս. Արուոյ համար նախանձանդիր սիրոյ զգացում: Մեռաւ 61 առեկան, ամսւրի: Մր կենդանութեանը Ս. Արուոյ կամակած ըլլալով իր հնջուն նահատութիւնը, 3700 ստելին, որուած է Ս. Քաղաքի վանապատկան մէկ գետինին վրայ իր յիշաւակին կառուցանել հասուրաբեր կայուած մր: Ս. Պատրիարքը ցաւակական այցելութիւն տուալ նախզուցեալին միակ ազգական Պ. Ֆուրտի: Ենինց Զէքինեանի յիշաւակը, եւ նոյն ատեն իր եւ Միարանուրեան չերծ ընտրակայիթ յայցնեց Պ. Մուրասի, կամիկի զուգարարեան առրի: Իր ցուցած աղնուասիր բարեյօթարուրեան համար:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ԲԵՄԱԿԱՆ

● Փետր. 27ին, շաբաթ օր: ըստ Հին Տումարի Տեանբեղապատի տօնին՝ պատարագեց Խւարարապետ Տ. Մեսրոպ Սրբազն և քարոզեց ըստ առուրն պատշաճի: Նիւթ առնելով Սիմէննի կանխասցութենէն՝ բացատրեց թէ ինչպէս Աւետարարանի քարոզութիւնը պատճառակ եղաւ աշխարհի մեծագոյն յեղաշրջումին, կործանելով անարդար ոյժերու վրայ հիմնուած հին մեծութիւնները, և բարձրացումի մարտարակ բանալով անանուն բայց մարտը գործութեանց առջիւ:

● Յաջորդ օրը, կիր., Ս. Պատարագ մատուցուեցաւ, ինչպէս ամէն երկու շաբաթին անդամ մը ընդհանրապէս, Ս. Յարութեան Տաճարի հայկան իոնգութայիլ մատրան մէջ՝ Պատարագեց Տ. Գէորգ Վրդ., և քարոզեց Տ. Զգոն Վրդ., որ անդրադարձութեամբ Տեաննընդառաջի երեկուան տօնի գաղափարին, ոգեկոչեց արեփառ զյոյին Սիմէննի և Աննայի հաւատքը իրայէլի միութեան նկատմամբ, անսոց սրտի բարեկապատական կրակին և օրուան տօնի կցորդ եկեղեցական լոյսի և ժողովրդական հրավառաւթեան արարողջութեանց մէջ մատնանշեց խորհրդանընը կրօնական կեանքի հնդկութիւններին, որով միայն կրնայ իրապէս պայծառանալ և ոգեսրուիլ անհատներուն և համայնքներուն բարյականը:

● Նոյն օրը, Ս. Հընչառակապետի վանցուց տառաքին մէջ Տ. Նորայր Վրդ.՝ պատարագեց և քարոզեց Եւրիմայք գործուցէք մի՛ զերստական կերպարուն, այլ զերբարկուուրն որ միայ ի կեանուն յաւիտինականս, զոր Որդին Մարդոյ տացէ ձեզ:

բնաբանին վրայ, հասկցնելով թէ գաղափարի և սրբութեան կեանքը հոգեւոր մտադրաւումներէ՝ միայն կրնայ ընդունիլ իր սնուցիչ ոյժը:

❶ Յաջորդ օրը, Փետր. 29 ին, թշ., Ա. Մինասի մատրան մէջ, որ անդաստանն է մեծ Գանձարանին, և. Ա. Գլխադրի և Ա. Մակրաբայ նույիրագործ սրբարաններուն հշտին՝ իր երբաւեկ սկզբաններով և բազմաթիւ որբոց նշխաներու և վարդապետականներու համապատակներու համապատակներու համապատակներու և այլ նույիրական կահուց համահաւաքուած գումարութեամբը, Ա. Յակոբեանց Մայր Տաճարին ամենէն հինաւուրց և խորհրդաւոր մասերէն մին, Մրցոց Առողմանց և Ա. Սարգսի տօնին առթիւ, պատարագեց Տ. Մուշեղ Վրդ.։ Տպաւորիչ էր ուխտական եռուղղեաց զոր թէ՝ երեկոյի նախատօնակին և թէ՝ օրուան պատարագէն վերջ ի հանդէս բերաւ ժողովուրդը, երկիւզած և բարեկարգ տողանցութեամբ կատարելով ազօթքի և երեկոպատութեան իր պարտականութիւնը։

❷ Մարտ 5ի շաբաթ օրը, ամբողջ Միաբանութեան՝ աշակերտաց և վանաբնակ գաղթականն ժողովուրդին մասնակցութեամբ փառաւուրցացաւ Ա. Սահակ Պարբեր Հայրապետի տօնը, Ա. Գլխադրի մատրան մէջ՝ Ա. Պատարագով, զոր մատուց Տ. Յակոբ Վարդապետ:

❸ Յաջորդ օրը, կիր., 6 Մարտ, Ա. Յակոբայ տանարին մէջ պատարագեց Տ. Արտ Վարդապետ, Ա. Պատրիարք Հայրը, անդրդարձութեամբ երեկուան տօնին՝ քարոզեց Ա. Սահակ Հայրապետի յիշատակին առթիւ, ներկայացուց և կանունակին առթիւ, առաջարկեալու գործութեամբ անոր տեսիլքը, անոր մէջ բիւրեկացած ցուցնելով Հայ ցեղին ըմբռնում իր բարոյական և ազգային առաջային մասին, և զուտագույն մանրամասներով անոր կեանքէն՝ դասիր եղբակացուց եկեղեցույ պաշտօնէութեան և ժողովուրդին համար։

❹ Մարտ 8ի գշ. և 10ի եշ. օրերուն, սրտայոց մէջ մէջ վայելչութեամբ կատարուացան Մրցոց Դեւնինեանց և Վարդանանց տօնախմբութիւնները, այս վերջնոյն նախատօնակին, նորդաւոյ և նորահարացին երգեցին առաջ կատարելու համար գաղթական գործութեամբ ի մեջ մէջ կատարելու համար գործութեամբ և Ա. Պատարագի համապատակներ պաշտամունք կատարուացան խաղաղ կանոնաւորութեամբ, առաջին երկու քին մէջ Տ. Սուրբէն և Տ. Վահան վարդապետներու տեղայտեամբ և Տ. Սահակ, Տ. Խորէն և Տ. Գեղամ վարդապետներու ամսական հերթապահներու և երբորդին մէջ Տ. Հայկացուն վարդապետի տեսչութեամբ և Ա. Աթոռս գտնուող վարդապետներու առօրինակ կարգավարութեամբ։

❺ Սուտանի հայ հասարակութեան վարչական ժողովոյ խնդրանքին վրայ, պատրիարքական արտօնութեամբ և Տնօրէն ժողովոյ կարգադրութեամբ, Տ. Տիրամ Վարդապետ մարտ 8ին մեկնեցաւ գէտի Խարբում, Զատկի տօնը, ըստ Նոր Տօնարի, հոն կատարելով Ա. Պատարագի մատուցմամբ և հոգեւոր քարոզութեամբ միսիթարիւլ համար տեղւոյն հայութիւնը, որ, օգարելով Քեր. Տ. Կուլին եղիսկողոսի աղնուական քարեացակամութենէն, վերջերս սկսեր էր ամէն կիրակի աղօթաժողովներ ունենալ տեղւոյն անկրիքան եկեղեցին մէջ, կը սիրենք յուսալ թէ Նուրիոյ այս աղնուակամբ գաղութը, որ տարիներէ ի վեր օւնի արդէն իր ազգային դպրոցն ու ակումբը, ժամանակը հասած պիտի նկատէ այլ և ունենալու իր սիրական եկեղեցին և քահանան և ու.

❻ Մարտ 11ի ուրբաթ օրը, ըստ իրաւական սովորութեան, Ա. Պատարագ մատուցուացան Ասսուց Ա. Մարկոս Եկեղեցին մէջ Առաւուան ժամերգութենէն ետքը, հանդիսաւոր գնացքով,

հուն ուղղուեցաւ Միաբանութիւնը, Տ. Մկրտիչ Սրբագուն Աղաւունիքի նախագահութեամբ Պատարագին էր Տ. Պարգև վրդ.։ Մկրտիչ Սրբագուն քաղաքական ժամանակներու յիշատակներէն այս եկեղեցին, որ էր համարուի շինուած ըլլալ տեղւոյն վրայ Յովհաննէ Մարգոսի այն տան, ուր հաւաքուած էին երուսաղեանները և կաղոթէին Պետրոս առաքեալին համար, երբ գիշերը, բանտէն հրաշքով աղատուած յանաւ կը լուսական մօտ եկաւ անուն մօտ եկաւ անուն Արքականը պարզուած մէջ ապրող սիրելիներու համար աղօթելու մեր պարտականութեան վրայ:

❽ Մարտ 12ի կիրակմուտի փակեալ խորանի երեկոյին, Ա. Յակոբեանց վառապանծ տաճարը տրամութեան պատկառուանքն էր հագած: Յաջորդ օրը, Բարեկիննապանի կիրակին, պատարագեց Տ. Հայկացուն վրդ.։ Քարոզեց Սրբազնը Պատրիարքը պարզեց եկեղեցւոյ և աշխարհն ըմբռանութեամբ տարբերութիւնը կեանքի խորհուրդն հանդէտ, բացատրեց նշմարին բարեկենցան ի մասունքը, զատապատելի գտան մարմար ի մասունքը ի մասունքը կամ հոգը, այլ մատանութիւնը, յայց տուաւ հեթանոսական շուայտեամբ և փարուսեցիական խստագեցութեան վրայ գերազանցութիւնը առաքեալին մատնաւ նըշանած ողջախոն և ժուտէկալ կենցացպին, որ մարդը կը լունէ մարմնապէս առողջ և հոգեպէս զգաստ, ինչ որ լաւագոյն պայմաններէն է առաքինական հրահանգութեանց:

❾ Մարտ 13ի եռութեան և նիշղենէմի Ա. Յննդղեանն էր Գեղմամանիի Ա. Աստուածածնի տաճարներուն մէջ ժամերգութեան և Ա. Պատարագի համապատակներ պաշտամունք կատարուացան խաղաղ կանոնաւորութեամբ, առաջին երկու քին մէջ Տ. Սուրբէն և Տ. Վահան վարդապետներու տեղայտեամբ և Տ. Սահակ, Տ. Խորէն և Տ. Գեղամ վարդապետներու ամսական հերթապահներու և երբորդին մէջ Տ. Հայկացուն վարդապետի տեսչութեամբ և Ա. Աթոռս գտնուող վարդապետներու առօրինակ կարգավարութեամբ։

❿ Սուտանի հայ հասարակութեան վարչական ժողովոյ խնդրանքին վրայ, պատրիարքական արտօնութեամբ և Տնօրէն ժողովոյ կարգադրութեամբ, Տ. Տիրամ Վարդապետ մարտ 8ին մեկնեցաւ գէտի Խարբում, Զատկի տօնը, ըստ Նոր Տօնարի, հոն կատարելով Ա. Պատարագի մատուցմամբ և հոգեւոր քարոզութեամբ միսիթարիւլ համար տեղւոյն հայութիւնը, որ, օգարելով Քեր. Տ. Կուլին եղիսկողոսի աղնուական քարեացակամութենէն, վերջերս սկսեր էր ամէն կիրակի աղօթաժողովներ ունենալ տեղւոյն անկրիքան եկեղեցին մէջ, կը սիրենք յուսալ թէ Նուրիոյ այս աղնուակամբ գաղութը, որ տարիներէ ի վեր օւնի արդէն իր ազգային դպրոցն ու ակումբը, ժամանակը հասած պիտի նկատէ այլ և ունենալու իր սիրական եկեղեցին և քահանան և ու.

● Մարտ 19ի շաբաթ օրը, **Տօն Ա. Թէւզյառսի գօրավարին**, ժամերգութիւն կատարուեցաւ եւ Ս. Պատարաց մատուցուեցաւ Ս. Թորոս պատմական եկեղեցին մէջ, որ ժԴ. դարու վերջերը շինուած է Հեթում Ա.-ի որդի լււոն Գ.-ի առատածեռնութեամբ, 1266 ին՝ Եղիսաբեցոց կողմէ Հայակիլիկիոյ դէմ մըդուած պատերազմին մէջ ինկած իր Թորոս եղրօր յիշատակին Այս եկեղեցին մէջ է որ հոգելոյս Վեհապետան պատրիարքի օրով եւ ծախորով փոխադրուած են Ս. Աթոռոյոյ 3000 է աւելի զրչագիրները, որոնց զրադարաններով ծածկուած են սրբարանին ներքին որմերը: — Օրուան պատարազին էր Տ. Դաւիթ Վլդ.։ Ս. Պատրիարքը ձաշու Գիրը ինք կարդաց եւ բարողց յանակնեալու Զուշակշուց երկու սրբարանները, Ս. Մինասի մատուռը, զանձարան զաւազաններու, որոնցմով ծածկուած են ամբողջ որմերը, եւ Ս. Թորոսինը, իրենց պարունակութեան տեսակէտէն: Առաջինին վրայ պատերազուց Հայ քեմը կամ եկեղեցական քարոզութիւնը, իսկ երկրորդին վրայ՝ Հայ զրիչը կամ զրականութիւնը, Բացարեց զերը, զոր Հայութեան կրօնական եւ ազգային կեանքին մէջ սկիզբէն ի վեր ունեցած են խօսին ու զիրը, երկուքն ալ Աւետարանի ներշնչումով քաղցրացած եւ զօրացած բարերար ոյժեր, որոնց համար որքան վառ մնայ ազգին սէրը, այնքան աւելի պիտի մշանչենաւորուին իր մէջ հոգեւոր կեանքին զգացումն ու զիտակցութիւնը:

● Նոյն օրուան երեկոյին սկսաւ Ս. Ցարութեան հայկական թափօրներուն տարիելան շարբը: Ս. Պատրիարք Հօր նախազանութեամբ ամբողջ Միաբանութիւն, աշակերտը եւ ժողովուրդի խուռան քազմութիւն հանդիսական զնացրով զացին Ս. Ցարութեան տաճարը, Ն. Ամեն, եւ բոլոր միաբանը Ս. Գերեզմանին առջեւ իրենց ուխտը կատարեցին, եւ յիսոյ ելան Հայկական Գողգոթայի մատուռը, ուր, բաց խորանի առջեւ, կատարուեցաւ կիրակամուտի ժամերգութիւն:

● Ցաջորդ կիրակի առաւօտուն կրկնուեցաւ նոյն զնացրը դէպի Ս. Ցարութիւն, ուր, մեր Գողգոթային մէջ, յնա ժամերգութեան, պատարազց Տ. Կիրեղ Վլդ.։ Լատիններն այդ օրը կը տօնէին Շաղիկազարդը, Յոյները, Պատկերամարտից դէմ տարուած յաղթանակին յիշատակութիւնը, իսկ մենք՝ ժամանակազրական յիշատակը Քրիստոսի այլակերպութեան, իրեւ, մասնաւոր աւանդութեան մը համաձայն, Ցարութեան քառասուն օրեր առաջ տեղի ունեցած եղելութեան: Տաճարը, այս պատճառու, իցուած ըլլայով այլակցու պաշտամունքներու տօնական բարձրամայնութեամբ, քարոզ չխօսուեցաւ: Պատարազէն վերջը ունեցաւ մեր եկեղեցական թափօրը, որ իշնելով Գողգոթայի վերնասան մատուռէն, մեծ հանդիսաւորութեամբ երից շրջեցաւ Ս. Գերեզմանին շուրջը, պատկառելի զգեստաւորութիւնն եւ սրտայոյդ երգեցողութեան ազդուութեամբ մեծ տպաւորութիւն զործելով օտարելերուն վրայ, որոնք ներկայ էին բազմութեամբ, եւ միսիթարելով մերինները, որոնց համար հոգեկան խրախնանքի առիթներ են այս հանդէսները:

● Ս. Արուոյս դիւտնին մէջ ժնունակութեամբ եւ օհնաւթեամբ արձանագրաւած են նետեւալ բարեպատական նաւատօւութիւններ, զոր Ամերիկայէն բան են կարգ մը պատաւական ազգայիններ, ձեռամբ Ս. Արուոյս միաբաններէն Սուս Սի Հոգ. Հովհան Գեր. Տամբրէ Ն. Վ. Վազ. Գալմայեանի:

● **Կարապիս Արագածան**, փախան ուխտագութեան յեռուաղէմ, Տօրա 50, **Տիկ. Սիրանոյց Թիւրիւննեան**, իր զաւակին ապամինման համար՝ մատաղալին Տ. 10, **Տիկ. Հանի Թումայ Գագաննեան**, իր զաւակին ապամինման համար Տ. 10, **Տիկ. Տիգրանուի Պազալեան**, իր Անահին աղջկան առողջութեան համար իրեւ պատարազց Տ. 50, **Այրի Տիկին Մարիամ Թամեննան**, պատարազց իր ննջեցելոց համար Տ. 20, եւ **Տ. Մարտրէ Ը. Վ. Գալմայեան**, պատարազց իր նընջեցելոց համար Տ. 10:

#### ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

● Մարտի առաջին եօթնեակին կատարուեցան ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայաբանի առաջին կիսամեակի բնենուրիւնները, բերանացի եւ զրաւոր: Այս առթիւ վարժարանական ծրագրի նոր կարգադրութիւններ սկսօրինուեցան:

● Իրենց դպրոցական դասընթացի մերժաւոր լրման առթիւ, վերցին դասարանի չորս սարկաւացներուն յանձննեցան իրենց աւարտական շառադրութեանց Ենթերեց: Եղիազար Սարկաւազի՝ «Լամբրունացի եւ Տուակորդի», Միմոն Սարկաւազի՝ «Շնորհալույ» Ընդհանրականուր, Ցակոր Սարկաւազի՝ «Ցակարու Թուլիթ Կաթողիկեայցը», Ղազարս Սարկաւազի՝ «Պօղոս Առարեալի ձանապարհորդութիւնը»:

● Մարտ 12ին, Բարեկենդանի շաբաթ զիշերը ժառանգաւորաց սաները ներկայացուցին ուսուցիչ Գ. Գ. Միաւեանի աշխատասիրած Ա. Արդանանց բաներախաղը, երկուով եւ Եղիշէի պատմութենէն հաստուածներու արտասանութեամբ ընդմիջուած: Ներկայ էին Ս. Պատրիարքը, Միաբանութիւնը եւ ժողովուրդի հոծ բազմութիւն:

● Ս. Աթոռոյ մամուլը սկսած է տպագրել Վեհ. Տ. Բարզէն կաթողիկոսի Քրիստոնէականը եւ Անթիւիսի ուսուցիչներէն Գ. Բիւզանդ Եղիաւեանի Կրօմի եւ Կեսան զասագիրը եւ Ս. Պատրիարք Հօր Հոգելոյս Գոււրեան Մըրազան Պատրիարքի կիսամարտական ուսումնասիրութիւնը: